



ՊԱՆՏՆՆԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆ ԵՐՈՒՍԱԼՔԱՆ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐԿՈՒԹՅԱՆ  
ԻՄ. ՏԱՐԻ — ՆՈՐ ԵՐԶՆ 1947

## Բ Ո Վ Ա Ն Գ Ա Կ Ո Ւ Թ Ի Ի Ն

---

<b>ԽՄԲԱԳՐԱԿԱՆ</b>	երես
— Սփիւռք եւ Գրականութիւնը (Գ).	258
<b>ԿՐՕՆԱԿԱՆ</b>	
— Սրեկ' խօսքեր.	Ե. 261
— Երանիներ.	Թ. Շ. 263
— Հայաստանեայց եկեղեցին (1).	Ե. Վ. Տ. 265
<b>ԿՐՕՆԱՊԱՏՄԱԿԱՆ</b>	
— Նարեկը Հայ գրականութեան մեջ (7).	ՆՊԻՇԵՆ ՎԱՐԴԱՊԵՏ 268
<b>ԲԱՆԱՍՏԵՂՃԱԿԱՆ</b>	
— Լուսաւորչի աղերսք.	Ն. Մ. 272
— Բժիշկը.	Գ. ՄՈՒՇԵՆՑ 274
— Գանձարան ե իմ հոգին.	Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ 274
<b>ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ</b>	
— Ներսէս Լամբրոնացի (2).	Թ. ՕՇԱԿԱՆ 275
<b>ՊԱՏՄԱԿԱՆ</b>	
— Կիլիկեան ամբոցներ, Կռիկոս (5).	ԱՐՏԱԻԱԶԳ ԱՐԲԵՊԻՍԿՈՊՈՍ 286
<b>ԼԵԶՈՒԱԳԻՏԱԿԱՆ</b>	
— Առարհաբար կամ նոր հայերեն.	ՊՐՈՑ. Հ. ԱՃԱՌԵԱՆ 284
<b>Քուսմամար Պաղեսիինի բնակչութեան.</b>	ՊԱՂԵՍՏԻՆՑԻ 287
<b>Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ</b>	
— Ամսօրեայ լուրեր.	287
<b>ՏԻՐՈՒՆԻ</b>	
— Կիրակոս Կիրակոսեան.	288

---

## Բ Ա Ժ Ն Ե Գ Ի Ն

ՍԻՈՆԻ Տարեկան բաժնեգրինն է՝ բոլոր երկիրներու համար՝ Անգլ. Շիլին 10  
ԲԱԺԱՆՈՐԳԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԿԱՆՆԻԿ Է

Հասցէ՝ *Rédaction de la Revue Arménienne SION*  
*Patriarcat Arménien, Jérusalem-Palestine*

---

# Ս Ի Ո Ն

ԻԱ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1947

ՅՈՒՆԻՍԿՈ

ԹԻԻ 7

## ԽՄԲԵԳՐԱԿԱՆ

### ՍՓԻԻՌՔ ԵՒ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Գ

Մեր նախորդ երկու խմբագրականներով շօշափուած ընդհանուր հարցերուն իբր լրացում, կ'ուզենք թուել, կամ աւելի ճիշտ ընել կարգ մը յատկանշուամներ, որոնք սփիւռքի գրականութիւնը կ'որակեն: Մեր նպատակէն դուրս է սփիւռքի գրական արդիւնքը ենթարկել կշիռի, այս աշխատանքը կը պահանջէ հատորներ, այլ ընտրուել միայն այն զլխաւոր գիծերը, որոնք իր գնացքը կը ճշգրեն և իբր գոյն, գիծ և ոգի կը թեզանեն ու կը կենսաւորեն զայն:

Սփիւռքի գրականութիւնը նախ իբր լեզու, պէտք է բաւել, թէ գոհացուցիչ է և զովեստի արժանի: Անշուշտ լեզուն գրականութիւն չէ, այլ մեծարժէք գործիք մը միայն, սակայն փաստը կրնայ ըլլալ մշակոյթին, և աւելին՝ քաղաքակրթութեան մը: Գեղեցիկ լեզու մը ունենալը, գրականութիւն մը ունենալ չի նշանակեր, բայց լեզու մը կազմակերպել և զայն գրական գործիք մը ընելը՝ ինքնին գրական աշխատանք մըն է, մանաւանդ մեր մէջ՝ ուր դժուար է գրականութիւնը լեզուէն ազատագրել:

Երբ նկատի ունենանք այն զլխաւոր կեդրոնները, Փարիզ, Ամերիկա, Սիւրբիա, Եգիպտոս, ուր սփիւռքի գրական միտքը իր արտայայտութիւնները ըրաւ, կը զգանք թէ այդ կեդրոններուն մէջ նոյն այդ գործիքը համահաւասար նրբութեամբ և ճկունութեամբ չզարգացաւ: Ամերիկան չկրցաւ զոյգ ընդհանալ Փարիզի կորովին և ճանաչուածութեան, ինչպէս եղան Սիւրբիան և Եգիպտոսը: Ընդհանուր է թէ չստեղծուեցաւ լեզուական քառոս, քանի որ չորս զլխաւոր կեդրոններու մէջն ալ արեւմտահայ լեզուին կնիքն ու շնորհը մնաց հաստատ: Հակառակ ուրեմն տաղանդներու զանազանութեան՝ արեւմտահայ աշխարհաբարը կը մնայ նոյն, երանգներ միայն կը գատեն՝ Կանոնք իրարմէ: Փարիզը, ինչպէս ըսինք, մեր լեզուն ըրաւ աւելի ճառագայթուն և զեղակերտ, Ամերիկան, աւելի գործնական՝ բայց որոշ գունաթափութեամբ, արեւելքը մնաց հարազատ մեր լեզուի աւանդութեան ու պահեց մեր գրականութեան միջին բարեխառնութիւնը, առանց յաւելումի:

Լեզուի հարցին մէջ սփիւռքը իր այս քսանհնգամեակի ընթացքին չըրաւ անշուշտ բռնադրուած նոր արեւելում մը, հեռացնելու չափ մեր լեզուն ցեղային զգայարանքէն, — ի վերջոյ պէտք չէ մոռնալ որ լեզուն մարմինն է հոգիին և իբրև շէնք ու արտայայտութիւն շատ բան կրնայ տալաւարել իր մէջ մեր էութենէն: Արուեստի ձևեր, մտքի երկունքներ կան, որոնք արեւմուտքին աւելի կը պատշաճին և կրնան անզգալի բայց հասկնալի կերպերով հեռացնել զմեզ մեր ցեղային առհաւական բարեխառնութիւններէն, ոգիէն: Թէ Փարիզն ու Ամերիկան որքան կարելի կ'ընեն այդ՝ հարց մըն է որ լեզուէն աւելի կը վերաբերի անով մշակուած գրականութեան: Սակայն պէտք չէ կոյր ձևանալ չտեսնելու չափ լեզուական արտաքին շնորհին մէջ վարչամակուած բաներ՝ որոնք օտար զգայութիւններու փոխանցումը կը փորձեն մեր մէջ: Անիմաստ ու տարազէպ բժանդրութիւն, բայց աւելին, յետախաղաց ենթարկում մը՝ զոր մենք կ'ընենք մէկ դարէ ի վեր, երբ հաւատարիմ չենք մնար մանաւանդ մեր ցեղային տուրքերուն և անոնցմով պայմանաւոր մեր հոգեկան հարստութեան:

Ճատ բնական է, սփիւռքի այն կեդրոններուն մէջ ուր կը շարունակուի մշակուիլ հայ գրականութիւնը, ժամանակի տիրող ոգին և ցեղային տարրի պակասը, զգալի ըլլալին յորինուածքին մէջ լեզուին, որ սփիւռքի հայերէնն է: Լեզուն այն խմորն է որ իր վրայ կը կրէ ժամանակի ու մտայնութեանց կնիքը: Բառերն ու նախագասութիւնները շիղ ու զգայարանք ունին, և կը ծառայեն իբր մարտկոցներ զաղափարներու:

Յետոյ, լեզուն, կենդանի մարմնի մը նման ունի իր հասունութեան կէտը, ուր կը հաւասարակշռուին հասարակաց զիծերը և ներքին կառոյցի զրպանակները, և ուր գործարանները ամբողջական են ու կատարեալ: Եւ այս երջանիկ համակերտումը այն ատեն միայն տեղի կ'ունենայ՝ երբ ցեղային ոգին, ժամանակաւոր ապրումները և աւանդութիւնը կը ներդաշնակուին, ծնունդ տալու համար ինչպէս դասական մշակոյթներու, այնպէս ալ դասական լեզուին:

Ոսկեդարեան մեր հայերէնը կը բնորոշուի ոգիով մը՝ որ այդ դարու մարդոցը եղաւ, ժուժկալ, լուրջ, առնացի և պարզ, ինչպէս կ'ըլլան կատարելապէս ինքնատէր հոգիներէ եկած բոլոր արտայայտութիւնները — կարծես հայկական ամենի բարձրաշխարհին ամբողջ ուժը պարփակէին իրենց նախադասութիւններէն իւրաքանչիւրին մէջ: Նոյն այդ ոճը պիտի ծաղկէր մեր ճարտարապետութեան և երաժշտութեան մէջ, նոյն տիրակալ յատկանիշերով, իբրև նոյն և հասարակաց ոգիի արտայայտութիւն: Գաղտնիքը այդ ստեղծագործութեան և լեզուի փառքին, զիւրին է պատասխանը, ցեղին ոգեկան յատկանիշերը՝ թափ առած ժամանակի պահանջին առջև:

Գեղեցիկ է սփիւռքի կարգ մը կեդրոններուն մէջ մշակուած լեզուն իբրև կերպարանք ու արտայայտութիւն, բայց ան կը հանդերձէ յաճախ մարմիններ՝ որոնք քիչ անգամ մերը եղան: Անշուշտ թէ Փարիզի և Ամերիկայի տղաք կը զրնն հայերէն, ճարտարօրէն գործածելով հայ լեզուն, և սակայն անոնց գործածած լեզուին ու Վարուժանի և Թէքէեանի լեզուին մէջ կայ ներքին տարբերութիւն մը որ զիւրաւ կը զատորոշէ հայեցին ու նուազ հայեցին իրարմէ, և այս՝ առանց տաղանդներու համեմատութեան և ժամանակի տուրքին:

Այսօր իսկ երբ կը բանանք «Յեղին Սիրտը», «Հեթանոս Երգեր» և

«Հրաշալի Յարութիւնը», հպարտութեամբ ու սիրանքով կը մտածենք անոնց՝ որոնք իրենց պապերու սրբազան ոսկորներէն ծորեցին այն դաշնակութիւնը՝ ուր ցեղը, ոգին և արուեստը իրարու եկան, իբրև յաղթանակ և վկայութիւն մեր արժէքներուն: Ու տակաւին ինչ հարստութիւն, որով կը քաղցրանար այդ հոգիներու ներքին աշխարհը, ուրիշ կը պոռթկային այդ զոդոր կաթողիկէներ, ժամանակի մոխիրներէն ապարանք ու հպարտութիւն ստեղծելու չափ:

Մեր հոգին այսօր շատ բան կորսնցուցած է իր թարմութենէն ու արիւնէն, և հոգեբանական այլուրութեամբ մը ինքզինքը կը պահէ օտար՝ այն հիմնական զարկերակին հանդէպ, որ բառ ըլլալէ առաջ, ոգի է՝ և փոխադարձաբար:

Գրականութիւնը ի վերջոյ անդրադարձն է ժողովուրդի մը հոգիին, և իր սնունդը մեծ չափով կը ստանայ այդ ժողովուրդի աւանդութիւններէն: Բնական է որ գալութիւնները ենթարկուին տակաւ ամէն կերպ խաթարումներու, կորսնցնելով շատ բան բարձրու նախնական հարազատութենէն: Այս վիճակը, մանաւանդ սփիւռքի մէջ, մեր գրականութիւնը պիտի ընէր տարտամ և հեռու ազգային գծէն, և ցեղային տարրի ուժէն: Եւ մի՛ մոռնաք որ բառերը մարտկոցներ են հոգիին, և լեզուն կը դիմագծուի զինքը սնուցանող ոգիէն միայն: Այս հանգամանքով է որ կը գատորոշուին ազգերու գրականութեանց մէջ ցեղային նկատվորները: Անփոխադրելի են մէկ լեզուն միւս այն գրուածքները, որոնք աւելի լայն չափով իրենց մէջ ունին ցեղային տարրեր, այն կախարդանքը որ ոգին ու բանաստեղծականութիւնն է ցեղին: Անհնար, չըսելու համար անկարելի է նարեկացին, Մեծարենց և Վարուժանը թարգմանել, առանց խոշոր զիջումի: Եւ այս շնորհիւ այն լեզուին որ բառ և նախադասութիւն ըլլալէ առաջ՝ ոգի է և ցեղայնութիւն: Երբ ցեղի մը հոգին չանցնի իր զիրքերուն, այդ զիրքերը հազիւ թէ պատկանին իրենց ժողովուրդին: Ըսել թէ «Սփիւռքը գրողներ ունի (ըլլան անոնք բանաստեղծ կամ վիպող), բայց չունի գրականութիւն. և կամ զայն շրջելով, «Թէ Սփիւռքը գրականութիւն ունի բայց չունի գրագէտներ», ճարտար դարձուածքներ են իրողութեան մը՝ որ կը խուսափի այդ տարագներէն: «Ինքնատուութիւն» և «Ներգործ» ապրում անըմբռնելի է առանց խորութեան ու ոգիի, որ իբրև կենսանիւթ, զոյն և զիծ, չի բխիր ժողովուրդի մը ցեղայնութենէն, անոր եթէ ոչ *tellurique*, գէթ հոգեբանական խորքէն՝ որմէ պայմանաւոր կը մնայ զորդ մը՝ վեր միջավայրի ազդեցութիւններէն և նոյնիսկ տաղանդէն: Մշակոյթները պէտք չէ մոռնալ պայմանաւոր են իրենց ցեղային հեղանիւթով, այսինքն անցեալով, և ապա տուեալ մշակոյթով՝ այսինքն ներկայով: Կ'ընենք այս դիմաբաժանումները ոչ թէ աժան տեսութեան մը հաշուոյն, այլ մատնանշելու միայն հոգեկան ակերը մեր հոգեկանութեան, որոնց անխառն բխումներով միայն պայմանաւոր է գրականութիւնը՝ իբրև ոգի և արուեստ: Մենք դար մը ամբողջ իւրացուցինք եւրոպական մշակոյթը՝ սակայն այնպիսի շրջանի մը, երբ հոգեկան արժէքները տազնապի մէջ էին, երբ մարդը կտրուած իր հոգիի խորքէն՝ կը միանար կեանքին, բնայց ոչ անոր նշանակութեան:

Քսանհնգամեակ մը ամբողջ՝ ու մենք չունինք զործ մը Փարիզի, Ամերիկայի կամ Սիւրբիոյ մէջ գրուած, որ իր մէջ համակիւտէր ցեղին ցաւին ծովերէն բոց կայլակներ, զինք կազմող արեան ու զրկանքի հեղեղին. գրագէտ մը որ իր մէջ խառնէր այդ իսկութիւնները, ծիածանուող արցունքէն, երազի

ու յոյսի արուփին ընդմէջէն, և զայն բեղմնաւորէր իր տաղանդով և զունաւորէր ժամանակով, ինչպէս եղան անմահ գործերը մեր մատենազրութեան: Նարեկացին, Վարուժան, Մեծարենց ուրիշ բան չըրին եթէ ոչ՝ առնել այդ իսկութիւններէն շիթեր և անոնցմով կախարդած իրենց բառերը՝ ստեղծել այն՝ ինչ որ պիտի մնայ իրենցմէ իբրև կերպարանք և արժէք մեր ցեղին:

Մեր զրականութիւնը ոտքի կը կանգնի ներսէն և ոչ թէ դուրսէն: Լեզուն յաճախ դրսերևոյթ է՝ երբ իրմէն կը բացակայի հեղանիւթը: Անհրաժեշտ է կարօտագին հրաշքը մեր պապերու ոգիին, որ Ե., ԺԲ. և ԺԹ. դարերուն՝ այդ հրաշարողձութիւնը մեր դարաւոր խորհուրդին պիտի նիւթացնէր, ստեղծելու համար մեր զրականութեան դարերը:

Մեր զրականութիւնը իր փրկութիւնը կը գտնէ ու կը հայանայ իր պապերու հոգին սիրելով, հագնելով, այդ ոգին մեծցնելով, սրբացնելով, ու անոր բոցէն անցընելով բառերը, որոնք այլապէս գեղեցիկ գերեզմանաքարեր են լեզուին, երբ չկայ հոգին:

Լեզուն սփիւռքի զրականութեան չէ աղճատուած անշուշտ, ընդհակառակն ժամանակակից տիրող և մեծ մշակոյթներուն հետ շփուելով իւրացուցած է որոշ ճկունութիւն և շնորհը, սակայն ասոնց կարգին նաև հեռացած այն զուլէն և միզամածային արարչութենէն որ մեր ցեղին է, որ մեր անցեալին էր, և դարձած այսօր տժգոյն:

Սփիւռքի զրականութիւնը ունի գեղեցիկ և ճկուն լեզու, բայց այդ գործիքը փաստը չէ մեր հայեցի մշակոյթին և չի փառաւորեր ինքզինքը, ինչպէս եղաւ ան մեր զրականութեան մեծ դարերուն:

Չայ լեզուն սփիւռքի մէջ վիրաւոր է իր սրտէն, և ուշ կամ կանուխ դատապարտուած է ըլլալու լրագրական լեզու կամ վեհաժողովեան հայերէն:

**ԿՐՕՆԱԿԱՆ**

**ՍՐՏԷ՛ Խ Օ Ս ՔԵՐ .**

ԱմՅ ասեմ ձեզ թէ եւ ոչ յիտայէի այսչափ հաւատազօր: ՂՈՒԿ. Ե. 9

Յիսուս, Գալիլիոյ լճակին շուրջ եզոզ քաղաքներուն և գիւղերուն մէջ, իր քարոզչական շրջանը աւարտելէն վերջ, Կափառնայում եկաւ և Կափառնայում կը բռնակէր այդ շրջանին, Հռովմայեցի հարիւրապետ մը, որուն սիրելի ծառան մահամերձ հիւանդ էր: Հարիւրապետը երբ իմացաւ որ Յիսուս Կափառնայում եկած է, խնդրեց հրեայ ծերերէն, որ իր կողմէն միջնորդեն Յիսուսին քով՝ իր հիւանդ ծառայի մասին: Հրէից ծերերը եկան և Յիսուսին ներկայացուցին Հռովմայեցի հարիւրապետին խնդրանքը, ըսելով նաև թէ հարիւրապետը շատ բարի և ազնիւ անձնաւորութիւն մըն է. կը սիրէ մեր ազգը և մեր ժողովարանը ինք շինել տուած է. հետևաբար կ'արժէ որ իրեն ընէք այս շնորհը:

Յիսուս որ իր քարոզչութեան շրջանին, օտարազգիներու և մանաւանդ Հռովմայեցիներուն հանդիպելու շատ առիթներ չէր ունեցած՝ հարիւրապետին այս խնդրանքով կրկնապէս շահագրգռուած՝ դէպի հարիւրապետին բնակարանը ուղղուեցաւ:

Սակայն հազիւ թէ տանը մտեցած, հարիւրապետը իր բարեկամներու միջոցաւ լուր կը զրկէ, ըսելով թէ ինք արժանի չի նկատեր ինքզինքը, իր յարկին տակ ընդունելու զՅիսուս, այդ իսկ պատճառաւ, չէ համարձակած անձամբ կատարելու իր խնդրանքը, այլ թող հրամայէ, և ինք վստահ է, որ իր ծառան պիտի բուժուի: Յիսուս որ դժբախտաբար շատ քիչ այս կարգի աշնըական հաւատացեալներու հանդիպած էր, սքանչացաւ այս օտարական զիտարականի հաւատքին վրայ, և գառնալով իր շուրջը կեցողներուն՝ ըսաւ. «Ըձմարիտ կ'ըսեմ ձեզի, թէ ամբողջ Իսրայէլի մէջ այս կարգի հաւատացեալի մը չ'հանդիպեցայ»:

Հոս, աւետարանական այս գեղեցիկ դրուագին մէջ, պատմութիւնը կը գառնայ

Հռովմայեցի հարիւրապետի մը, և իր հիւանդ ծառային շուրջ, սակայն երեք շատ յատկանշական կէտեր կան այս պատմութեան մէջ, որոնք կարծես պահ մը մոռցնել կուտան մեզի հիւանդ ծառայի բժշկութեան հրաշքը: Այդ յատկանշելի երեք կէտերը, Հռովմայեցի հարիւրապետի անձին շուրջ եղած վկայութիւններն են: Առաջին՝ հրեայ ծերերու վկայութիւնը «Թէ արժանի է որում զշնորհս զայս առնես» . երկրորդ՝ հարիւրապետին անձնական վկայութիւնը «Թէ չեմ բաւական եթէ ընդ յարկաւ իմով մտանիցես» . և երրորդ՝ Յիսուսի վկայութիւնը «Ամէն ասեմ ձեզ թէ և ոչ յիտայէի այսչափ հաւատազօր»: Երեք իրարմէ տարբեր, բայց զիբար լրացնող վկայութիւններ՝ անձի մը մասին:

Ամէն մարդ իր կեանքին մէջ, երեք վկաներ ունի, ինք, իր ընկերը կամ զրացին, և Աստուած, և անհատի մը բարոյական, ընկերային և կրօնական արժանիքը այս երեք վկայութիւններով կը չափուի առհասարակ:

Առաջին անձնական վկայութիւնը. մեր առաջին վկան մենք ենք, մենք՝ որ կերպով մը հեղինակն ենք մեր բոլոր գործերուն և արարքներուն . և պարագաներու բերումով, մեր անձնական վկայութիւնը կամ խոստովանութիւնը մեր նկարագրը զուրս ցայտեցնող ամենէն յայտարար նշանն է:

Մարդիկ սակայն առհասարակ միշտ լաւ կարծիք ունին իրենք իրենց մասին. ասիկա մարդկային բնութեան, կամ ըսենք տկարութեան մէկ յատկանշելի իրողութիւնն է. մեր անձը, որչափ ալ անարժէք և խեղճ լինի, միշտ լաւագոյնին հաւատարեք կը ներշնչէ մեզի, և մենք բնաւ ինքզինքնուս թոյլ չենք տար զայն ստորագնահատել, երբ համեմատութեան գնել ուզենք ուրիշներու հետ, և անձնասիրութիւն կամ եօ կուռածը ուրիշ բան չէ՝ եթէ ոչ արգասիքը մարդկային այս զգացումին:

Իրողութիւնը այս կերպ ըլլալէն վերջ, հիանալի և ցնցող ըլլամբ մեր տպաւորութիւնը, երբ հառաջիցի զօրականին պէս բացառութիւններ, զան վկայելու իրենք իրենց մասին օթէ չեմ բաւական եթէ ընդ յարկաւ իմով մտանիցես»:

Կեղծ համեստութեան, և կամ պատ-

չան վարուեցողութեան մը պայմանադրականութեան շեշտը չէ որ կը զգացուի հարիւրապետի այս ընթացքին մէջ, այլ զիտակից ու լուսաւորուած հոգիի մը պատկառանքը իրմէն զեր ի վեր անձնաւորութեան մը առկէ, Հարիւրապետը կը հաւատայ Յիսուսի ատուածային ուժին, եւ կ'ընդունի թէ Յիսուս զերազոյն կամքի ներկայացուցիչն է, ինչպէս ինք իբրեւ զիսուորական աշխարհիկ ուժի ներկայացուցիչն է: Հետեւաբար, հրաման մը միայն պիտի բաւէր ներգործող ազգեկան թիւերը ընկու իր ծառայի կեանքին վրայ: Յիսուս կը զգայ հարիւրապետի հոգեկան վիճակը, և կը մատնանշէ հաւատացեալը:

Ոչ նուազ յատկանշական է նաև հրէից ծերերու բարի վկայութիւնը օտար Հռովմայեցիի մը մասին. «Թէ արժանի է որում զչնորհս զայս առնեսս: Օտարականները ահաասարակ չեն սիրուի զիրենք շրջապատող ժողովուրդէն. անձնասիրութեան չափ զօրււոր է նաև, ցեղասիրութիւնը մանաւանդ հրէից մօտ: Թող թէ աշխարհի վրայ չկայ ժողովուրդ մը որ ըլլայ այնքան օտարաբուց, նախանձաբոյ և ամբարտաւան՝ քան հրեան: Անիկա Աստուծոյ ընտրեալ ժողովուրդն էր, ու չէր զոհանար միայն երկրի թագաւորութիւնը ունենալէն, ու կը յաւակնէր ունենալ նաև երկինքը, ու իրեն ընել այն բոլորը զոր Աստուած կընար ստեղծած ըլլալ: Յետոյ, մենք ընդհանրապէս ժլատ ու զժուարհանք ենք մեր ընկերոջ արժանիքը զնահատելուն մէջ, մարդկային հազարաւոր նկատումներ արգելք կը հանդիսանան մեր այդ կեցուածքին, իրողութիւնը այս կերպ ըլլալէն վերջ՝ զբարձեալ հրացումով կը դիտենք հարիւրապետին անձը, ուրիշներու կողմէն իրեն ընծայուած այս բարի վկայութեանց համար: Սակայն հարիւրապետը զերազանցօրէն կը մեծնայ մեր մտածումին մէջ, եբք կը լսենք մարդկային բոլոր վկայութիւններէ զեր ի վեր, Աստուծոյ վկայութիւնը իր մասին: Մարդիկ կրնան թիւր և ծուռ նըկատումներէ տարուած թերանալ ճշմարտութեան նկատմամբ. բայց Յիսուսի վկայութիւնը թէ Ամէն ասեմ ձեզ թէ և ոչ յիսրայելի այնչափ հաւատս գտի, լուսապսակի մը մէջ կ'առաքինազարգէ Հռովմայեցի հարիւրապետին գէմքը:

Սակայն հարիւրապետի մասին եղած այս վկայութիւնը իրական յուզումով մըն է կարծես որ կ'արտայայտուի Յիսուսի կողմէն, վիշտի և ուրախութեան կրկնակ անուագամանքներով: Վերտի՝ որովհետև հարող խորայելի մէջ չէր գտնուած մէկը, որ Յիսուսի նկատմամբ իր ունեցած հաւատքին մէջ հաւասարէր այս օտարականին. ուրախութեան՝ որովհետև Յիսուսին հաւատացող այս օտարական հեթանոսը, նախագուռն ու ռահվիրան կը հանդիսանար հեթանոս աշխարհին, որոնք արեւելքէն և արեւմուտքէն պիտի գային լեցնելու Աստուծոյ արքայութիւնը, ինչպէս կը մարզարէանար Տէրը իր առաքելութեան առաջին օրերուն իսկ: Եւ Հռովմայեցի հարիւրապետը առաջինն էր ապագայ քրիստոնեայ եկեղեցին կազմող այդ գալիքներուն, որ այսպէս զիսուորի մը նման կը յայտնուէր հորիզոնի վրայ, բարեգուշակ աստղի մը ձևով, Աստուծոյ թագաւորութեան առաջին օրերուն:

Պահ մը կանգ առնենք մինչև հիմա ըստածներուն առջեւ, և հարցնենք մենք անզի թէ ինչն էր ինչ Հռովմայեցի հարիւրապետին առաքելութիւնները, որոնք զինք մարդոց և Աստուծոյ բարի վկայութեանց արժանի կացուցին: Պատասխանելով առաջարկուած հարցին՝ ըսինք թէ հարիւրապետը օժտուած էր քրիստոնէութեան պահանջած հետեւեալ երեք առաքելութիւններով. համեստ էր, աշխու և բարեսէր էր, և հաւատացեալ էր: Համեստ, որովհետև Հռովմայեցի մը, այսինքն իշխող ցեղին զիսուորական ներկայացուցիչը ըլլալով հանդերձ, ինքզինքը անարժան նկատեց զՅիսուս իր յարկին տակ ընդունելու: Երկաթ օրէնքներու յոխորտ և արհամարհանքով լեցուն այս ներկայացուցիչները միայն ատելութիւն ունէին հրէից նկատմամբ, ինչպէս սովոր են միշտ յաղթողները պարտուածներու նկատմամբ: Աղնիւ՝ որովհետև իբր հիւանդ ծառային համար հայրական զուրգուրանք եւ հոգածութիւն ցոյց կուտար. բարեսէր՝ քանզի հրէից համար ժողովարան մը կառուցանել տուած էր. եւ իբրև պսակ այս առաքելութեանց հաւատացեալ էր, որովհետև հաւատաց Յիսուսի գերազանց անձնաւորութիւն մը ըլլալուն: Եւ շնորհիւ իր այս առաքելութեանց ան

### Ե Ր Ա Ն Ի Ն Ե Ր

(ՄԱՍՅՔԷՈՍ)



Հողը իր ոսկին էր դիզեր կաւերու կուրծքին վրայ: Աստուծոյ օրհնութեան պէս առատ, նման հարսանեկան հանդիսութիւններու պատրաստուող իշխանուհիին՝ արքայական ճոխութիւններով պճնուած, և լուրթ երկինքն իր անհունութիւններովը՝ փնտայ, Ոսկի ալիքներն անհուն դաշտերու, կը համբուրուին կը ծափեն և ծառեր կը պարեն իրիկուան մեղմ զեփիւռներէն ալեկոծ:

Անթիւ ժապաւէններ արծաթեայ, դաւարագեղ կողերէն բլուրներու կը քալուին ու ճկոտ մը գերմարդկային կը վարէ բռնութեան համանուագն այս վոսմ:

Յիսուս իր ոսկիով բեռնաւոր կը բարձրանայ բլուրն ի վեր և մենք կը հետևէինք իրեն: Կը հասնինք բլուր մը ձիթեկներով ծածկուած: Պահը սրտառուչ էր ու վսեմ: Իր դէմքը ադամանդ կը ճառագայթէ և մեր շըլպպատը կարծէք լոյսով կը յորդի:

Ան մեղմ բայց տիրական ծայրով մը կ'ըսէ, և Հանգչեցէք հոս, և պատրաստեցէք Աստուծոյ խորհուրդով հազորդուելու, շատ բնիկներ ունիմ ձեզիս:

անմահացաւ աւետարանի ոսկեղէն էջերուն մէջ, և սերունդներու յիշողութեան առջև:

Ամէն մարդ այս աշխարհին մէջ անծանօթ օտարական մըն է, Հուզմայեցի զօրականին պէս, և անծանօթ իրեր մնայ յաւիտեան, եթէ իր գործերը, պարեւ անմահ յիշատակարաններ, չբարչխաւորեն իր արժանաւորութիւնը, եթէ իր կեանքը ներշնչեալ արան մը և օրինակ մը չըլլայ իր նմաններուն, եթէ մանաւանդ չի հաւատար Քրիստոսի և Քրիստոսի քարոզած ճշմարտութեան: Ու անիկա անծանօթ պիտի մնայ նաև անգնեականին մէջ, երբ օր մը յաւերժօրէն փակուին իր աչքերը այս կեանքի լոյսին, եթէ չէ կրցած իր առաջինութիւններով ինքզինքը արձանագրել տալ կենաց զպրութեան մատենանին մէջ:

է.

Կ'ընկողմանինք ամառնային ծաղիկներով աստեղազարդ դալարուտքին մէջ և Յիսուս կը նստի ժայռի մը վրայ ու կ'ըսէ. «Երանի անոնց որ հոգիի անզորութիւն ունին վասնզի անոնք երջանիկ են»:

«Երանի անոնց որ նւթին գերին էնն, քանզի ազատ են անոր երկրաքարը կապանքներէն»:

«Երանի անոնց որ կը յիշեն իրենց ցաւը, քանզի ուրախութեան ճամբան տառապանքով է սալայատակուած»:

«Երանի անոնց որ անօթութիւն ունին բարեքի: գեղեցկութեան և ճշմարտութեան, պիտի հասնին իրենց նպատակին»:

«Երանի բարեւէրներուն, անոնք պիտի մխիթարուին իրենց ըրած բարեքով»:

«Երանի սրտով մաքուր եղողներուն, անոնք պիտի միանան Աստուծոյ»:

«Երանի խաղաղասէրներուն, անոնց հոգին պիտի յաղթէ կիրքին ու կոխիւն»:

Անոնք ամայքներ պարտէզներու պիտի վերածեն. «Ուր պիտի խուճեն մարդիկ, բայց պիտի չկատրեն ոչ մէկ ծառ, պիտի չճգմեն ոչ մէկ ծաղիկ»:

«Երանի ճշմարտութեան սիրոյն հալածուողներուն, որովհետև անոնք ուշ կամ կանուխ պիտի նուաճեն հալածանքը՝ ճշմարտութեան յաղթանակով»:

«Ուրախացէք և հրճուեցէք ձեզմով եւ ձեր մէջ պիտի հաստատուի Երկինքի թագաւորութիւնը: Այդ թագաւորութեան կին երգչիները հալածուեցան, դուք ալ պիտի հալածուիք, ձեր փառքն ու վարձատրութիւնը անոր մէջ է»:

«Դուք երկրին աղն էք, ձեզմով պիտի համեմուր ու անուշնայ մարդոց սրտին սեղանը»:

«Դուք աշխարհի լոյսն էք, խաւարի ու խեղիմ հալածիչը, խաւարի թունաւոր ճիւղաններէն պիտի ազատէք մարդութիւնը հաստատելով այդ լոյսը աշտարակներու վրայ, լուսաւորելու ճամբան որ ճշմարտութեան քաղաքը կը տանի»:

«Ես չեկայ կործանելու կինը, այլ հաստատուելու նորը, որովհետև կին կարգեր կ'իյնան և նորեր անոր տեղը կը գրաւեն, այո, Աստուծոյ կամքն է: Հինին տեսակաւութիւնը կ'ապականէ եթէ քայլ չպահէ Աստուծոյ հետ: Կեանքս կարճ է ու օրերս հաշուուած, սահմանափակ թիւով օրերս:

չըսելու համար ժամեր ունիմ հաստատելու նոր կարգ մը, յայտնելու նոր սկզբունքներն: Ե՛լուած է ձեզի — մի սպաններ — բայց ես կ'ըսեմ ձեզի սպանութիւնը զայմանաւորող պատճառները սպաննեցէք մարդոց սրտին մէջն:

« Էլինելը՝ Աստուծոյ հաճութիւնը շահելու և վայելելու համար զոհեր կը մատուցանէին. ես կ'ըսեմ ձեզի, Աստուած զոհ զոհարեցութիւն չ'ուզեր: Անձնուրաց նոհողութիւնով պայմանաւոր հրաշքներ կան, որոնց իրագործութիւնը մարդկութիւնը պիտի փրկէ »:

« Եկեղեցիդ եղբորդ եւ զբացիկդ մէջ հաստատէ, որովհետեւ Աստուած հոգիին մէջ կառուցած է կրօնք մը որ անկործանելի է, խորան մը որ անկորնչելի է »:

« Ձեզի ըսուած է, ահն ընդ ահան, ատամն ընդ ատաման: Ես կ'ըսեմ ձեզի չարիքը՝ չարիքով մի փոխադարձէք, քանզի կը տարածուի, վրէժը փոքրողներու յատուկ է, և տկարներն են որ վրէժի և զարտուղի միջոցներու կը զիմեն: Ով որ կը ներէ՝ մեծ է, և ի վերջոյ կը յաղթանակէ: Հալածանքէն մի վախնաք, պողատու ծփուերն են որ կը քարկծուին »:

« Անցեալին գանձը զիզէ ու նեկտարը ձձէ, ներկան օգտագործէ և վաղուան մասին մի՛ մտածեր, որովհետեւ ապագան հրաշք մը չէ »:

« Անձիդ մասին մի՛ մտածեր երբ կուտաս. տուր այնքան որ կրնաս: Որովհետեւ անոնք որ կուտան՝ պիտի ստանան իրենց տուածին չափ, և քիչ մըն ալ աւելի »:

« Տուէ՛ք իւրաքանչիւրին իրենց պէտքին համաձայն, որովհետեւ Աստուած անօթիններուն քար, և ծարաւներուն աղի ջուր շտար »:

« Ձեր սրբութիւնները շունչերուն և մարմարտները խոզերուն առջև մի՛ նետէք, ձեր նուէրները տուէք անոնց՝ որ գնահատել և արժեւորել զիտեն, մի գուցէ տգէտները ծաղրեն և ատեն ձեզ, իրենց մուկանդութեան մէջ քնացնեն ձեզի »:

« Հաւաքեցէք գանձեր որոնք ապակաս նելու, գոցուելու ենթակայ չեն: Դիզեցէք գանձեր որոնց գեղեցկութիւնը կ'աղըւացնէ, կը բարձրացնէ մարդոց սիրտերն ու հոգիները: Որովհետեւ ձեր գանձը ուր որ է ձեր սիրտն ալ հոն է »:

« Ձեզի ըսուած է որ մարդասպանը պիտի գլխատուի, գողը՝ խաչուի, և անպատիւ կինը՝ քարկծուի: Բայց ես ձեզի կ'ըսեմ մենք ասոնց և ոչ մէկուն յանցանքներէն զերծ ենք, աշխատինք թիւը պակեցնել անոնց և նուազեցնել այդ արարքները յաւաջնող պատճառները: Որովհետեւ անոնց գոյութիւնը մարդկային ընկերութեան մէջ պիտի մթազնէ մեր հոգիները և անոնց գեղեցկութենէն բան մը պիտի պակսի »:

« Ծշմարիտ կ'ըսեմ ձեզի, մեղքն ու ոճիրը հասարակաց են, անոնք առաւել կամ նուազ չափով կը գործուին բոլորէն: Ան որ կը բռնուի մեղքի մէջ, կը պատժուի, կը տառապի՝ քեզի և ուրիշներուն համար: Այսպէս խօսեցաւ Յիսուս. բուռն փափք մը զգացի ծուռկի գալու և պաշտելու զինք, բայց չհամարձակեցայ նոյնիսկ բառ մը արտասանել »:

Բայց ի վերջոյ խօսեցայ և ըսի. « Պէտք է աղօթել այս վայրկեանին »: Բայց կը զգայի թէ լեզուս ծանրանալ սկսած էր, չէի գիտեր ինչպէս աղօթել, « Ով Տէ՛ր, ինձի աղօթել սորվեցուր » շնչեցի:

Յիսուս ըսաւ. աղօթքը ձեր փափաքներէն պէտք է ըլլի, և բառերը պիտի քակուին ազրիւրի մը պէս: Եւ այսպէս սկսաւ՝

Հայր մեր որ յերկինս ես...

Իրիկուն էր: Յիսուս իջաւ բլուրէն վար և մենք հետեւեցանք իրեն: Մինչ կը քալէի, կը կրկնէի իր աղօթքը մտահան չընելով իր բոլոր ըսածները, որովհետեւ ըմբռնած էին այդ ձիւնի փափուկ բաթիւներու պէս ինկող բառերը, թէ պէտք էին հատուցուիլ անիւ և բիւրեղներու վերածուիլ: Եւ այն թաւշեայ թեւերը որ թարթափած էին մեր գլուխներուն վերեւ՝ պէտք էին պնդանալ պողպատեայ կրունկներու վերածուիլ և քալել երկրին վրայ:

Լեօնտոպար՝ ԽԱԼԻԼ ՉԻՊՐԱՆԻ  
Թ. Շ.



ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԵԿԵՂԵՑԻՆ

Ա.

Հայ Եկեղեցւոյ նուիրուած այս յօգուածաշարքին նպատակը չէ՛ անգամ ՚ը եւս վեր հանել անոր պատմական փառքը, ոչ ալ կ'ուզենք արձագանգը ըլլալ այս նիւթին շուրջ եղած շքեղ արտայայտութիւններուն: Սակայն գիտենք նոյն ատեն թէ հայ ժողովուրդը միշտ պէտք ունի այդ Հաստատութեան և անկէ ճարտելիք մեծագոյն բարիքներուն, որքան ատեն որ ուզէ հաւատարիմ մնալ իր աւանդութեան, իր մշակոյթին, զինքը մշտնջենաւորող ու դիմագծող ոգիին ու իր ազգային իտէալներուն:

Այս առիբերուն նպատակէն դուրս կը մնան մեր եկեղեցւոյ ծիսական, վարչական և մեր օրերու անդրազարծը, ու կ'ուզենք մտենալ այն ոգիին որ իբրև գերագոյն ազգակ պահպց ու կրնայ պահել տակաւին մեր միջինը՝ հաւատարիմ իր արեան, իր լեզուին և իր անցեալ սրբութիւններու ձայնին: Եկեղեցին, կը հաւատանք, այն բեմն է ուրկէ հայ հասարակութիւնը կրնայ հաղորդուիլ իր ժողովուրդի իրական տրամային:

Հոգեկան այս իրողութիւններէն մեկնելով, կը հաւատանք թէ Հայ Եկեղեցին այն գերագոյն վայրն է՝ ուր հայ մը ինքզինքը ամենէն աւելի հարազատ կը զգայ իր եղբայր հայուն: Եկեղեցին ամէն ժամանակուան մէջ և գէ՛մ՝ այն հոգեկան և նոյն իսկ նւթական կազմակերպութիւնն է, ուր հայ հոգին կրնայ պաշտպանուիլ արտաքին ազգացութիւններէ, և մնալ հաշտ ինքզինքին և իր անցեալին:

Վէպ չէ, և ս'չ ալ ատան շատազովութիւն, երբ կ'ըսուի թէ ազգային եկեղեցիին ուրացումը, կամ անոր նկատմամբ անտարբերութիւնը, ապազգայնացման դուռ կը բանայ մեր առջև:

Ինչ որ Հայ Եկեղեցին ցարգ կատարած է ազգին կեանքին մէջ, իբրև ազգա-

յին գործ և վստահ ենք թէ պիտի կրնայ տակաւին կատարել, պահանջն է իր հոգւոյն: Եւ ասիկա անոր համար՝ վասնզի աւետարանը մազազաթ և հայ գիր ըլլալէ առաջ, մեր նահատակներուն մարմինները ամփոփող քարէ կայակներ են, բխած մեր երկրի աչքերէն: Առանց Հայ Եկեղեցւոյ ջիւղ զգայնութեան, մենք կազիւ թէ հայ ենք: Տակաւին այսօր, մեր օտարութիւններուն մէջ, ինչ որ համ և իմաստ ունի, կուզայ անկէ դարձեալ:

Առանց խանդի և արցունքի, առանց թեւի և ժպտի, առանց սիրոյ և հաւատքի, այս կեանքը ակառայի կոխ մը և ոսկորներու և աղիքի սխտեմ մըն է միայն: Այդ է պատճառը որ արդի ընկերութիւնը հօտ մըն է լոկ, փոխանակ ընկերութիւն մը կարենալ ըլլալու, որուն անդամները քով քովի կուզան և կը գործեն համաձայն իրենց շահերուն և հետապնդումին: Հօտ մը, մօտ աւելի կենդանական կազմակերպութեան, զուրկ ընկերային բարոյականի արժանիքներէն, ինքնապահպանման բընազգական ձգտութիւնով և յոռի միտումներով հարուստ:

Հայ Եկեղեցին, ըստ ինքեան, կրօնական հաստատութիւն մը ըլլալով հանդերձ, իր մէջ միշտ տիրական եղած է ազգային հանգամանքը: Այս կը նշանակէ թէ կրօնքը նոյնացած է իր ընկերային կեանքին հետ: Ասիկա երեւոյթ մըն է մեր ազգային պատմութեանը մէջ, զեղեցիկ ու սրտառուչ, և ցոյց կուտայ թէ եկեղեցին անհատական շրջանակի մէջ, չէզոքացուցիչ ազգակ մը չէ եղած հայ ժողովուրդի զաւակներուն համար, այլ իրական եւ միացուցիչ կապ մը՝ ինչպէս կրօնական հաւատքի, նոյնպէս ընկերային կեանքի յարաբերութեան եւ համարմութեան մէջ:

Սխալ չըմբռնենք սակայն հարցը, Հայաստանեայց Եկեղեցին պէտք է շարունակէ իր գոյութիւնը, ոչ միայն որովհետեւ ազգային հանգամանք և կարեւորութիւն ունի, ինչպէս կը հասկնան առհասարակ արդի բանգէտները, այլ որովհետեւ եկեղեցին իր դարաւոր կեանքին մէջ հոգեւոր հաստատութիւն մը ըլլալէ վերջ՝ մեր մէջ չիւնած է նաեւ մեր ազգային նկարագիրը, կրօնական ըմբռնումով և հոգեւոր հասկացողութեամբ: Տակաւին դար մը առաջ,

մենք կրօնական համայնք մըն էինք միայն, իսկ անկէ դարեւ առաջ, մեր թագաւորութեան օրերուն, այդ երկու ըմբռնումները միշտ միասին եղան, բաժնեւորվ ժողտագարձաբար իրարու դերն ու ճակատագիրը:

Եկեղեցի մը, որուն կրօնական կեանքը այնքան սերտիւ նոյնացած է ընկերային կեանքի և կենցաղի պայմաններուն հետ, բնական է որ շատ ցայտուն ընէր իր ազգային նկարագիրը: Եւ այս է պատճառը որ Հայ Եկեղեցին, իբր ազգային հաստատութիւն, հայու նման շատ ցրուած ու անտէրունջ ժողովուրդի մը համար ըլլար միութեան կեդրոն մը: Մեր եկեղեցին ուսնենալով հանգերձ իր նուիրապետութիւնը, չէ եղած կղերապետական, և իր հանգամանքին շնորհիւ, սկիզբէն ի վեր աւելի դերութեամբ և յօժարամտօրէն յարմարած է նոր ըմբռնումով սահմանադրական կարգերու:

Այսօր Հայ Եկեղեցին բնականօրէն դադրած է հայ ազգային իրականութեան մէջ քաղաքական գործուն մը ըլլալէ, երբ հայութեան ազգային, քաղաքական և ընկերային առաջնորդութեան գործը Հայաստանի մէջ ստանձնած է պատասխանատու իշխանութիւնը, եկեղեցին մեկուսացած է ալլեւս ազգային վերակացութեան պաշտօնէն, զոր ան կատարեց գարեբ՝ նուիրում մը և նահատակութեանց այնպիսի հողիով մը, որ ազգին կեանքին անկորուստ պահպանման հզօրագոյն երաշխիքը եղաւ:»

Եւ սակայն իրողութեան այս ընդունելութիւնով և կամ հաշտ կեցուածքով չի վերջանար խնդիրը: Ազգային ու եկեղեցական կեանքը այնպիսի սեռն ու սերտ աւելնելով թեզանուած են մեր պատմութեան և հոգիին մէջ, որ այնքան ալ դիւրին չէ զանոնք իրարմէ քակել, վասնզի անոնք զատորշուած երեսներ և գործունէութիւններ ըլլալէ աւելի՝ զիրար ամբողջացնող և իրարմով սնած ոգեկան ուժեր և գրութիւններ եղած են և կը մնան:

Անցեալ մը չէ միայն Հայ Եկեղեցին, ինչպէս անցեալ մը չեն, հայ ժողովուրդը և հայ կրօնն ու մշակոյթը: Հայ կառավարութիւնը այսօր իր պարտքը լիովին կը կատարէ երբ կը քաջալերէ ու կը մշակէ իր բոլոր երեսներուն վրայ և խորութիւնը

ներուն մէջ հայ արուեստն ու գրականութիւնը, հայ թատրոնն ու կրթութիւնը, հայ երգն ու ճարտարագիտութիւնը: Շատ բնական է որ ան զգայ նոյն քաղցր ու խրախուսական վերաբերմունքը եկեղեցիին նկատմամբ: Վասնզի Հայ Եկեղեցին զազգարը, կը կրկնենք, այն ոգին է որ դարեր շարունակ ապրեցաւ ազգին մէջ, ապրեցնելով գայն իր մէջ, անոր և իր կեանքի ամենէն գծակի օրերուն: Թոյլ տալ որ թառամի այդ ոգին՝ ազգին և հայրենիքին վերանորոգման սա սրտազին ջանադրութեանց միջոցին, պիտի նշանակէր պարզապէս կիսատ թողուլ վերականգնումի սկսուած գործը, թմրած մարմինին մէկ կողմը միայն արթնցնելով, ու թողով որ միւս կողմը, որուն ներքեւ ուրիշ սիրտ մը կայ բաբախող, մնայ մեռուտ անշարժութեան մը մէջ:

Հայ Եկեղեցին կը նշանակէ էն առաջ հայ գիրը, որուն շնորհիւ ու միջոցաւ պիտի ծաղկէր ամբողջ մշակոյթ մը գրական, գրչագրական, ճարտարապետական, ծիսականագործային, երաժշտական ու ծիսական արուեստներու կալուածներուն մէջ և աւելին՝ քաղաքակրթական կեանքի ընդհանուր եղանակին մէջ: Հայ Եկեղեցի ըսել, հասկնալ է հայ գրականութիւնը, ոչ տակաւին մինչև երէկ իրն էր և իրմով միայն ազգին: Մեծ բանաւորութեամբ կառուցուած, յստակ ու միկին, ժուժկաութեամբ լեցուած, բայց և անասելի և գերազանց շնորհով մը ու մեծվայելութեամբ մը օժտուած:

Հայ Եկեղեցին հայուն ճարտարապետութիւնն է որ Դ. և Յ. դարերուն ստեղծուեցաւ և է. ժ. և ժԱ. դարերուն իր գերագոյն փթթումին հասաւ իրբեւ ինքնուրոյն ոճ, այսինքն այն սուրբ խանդը, այն միտախօ խոյանքը, որ հայ հոգիին բուրբ ծաւալներն ու մակարդակները, ազօթքի մը նման երկնքին մէջ կը հանէ:

Հայ Եկեղեցին հայուն երգն է, ազօթքն է, որոնց թեւերուն վրայ խուճկի նման վերացան հայ առաջին ազօթքները: Երգերն ու շարականները:

Բ.

Մտաք կը ճանչցուի իր պտուղէն, ինչպէս կ'ըսուի: Հայաստանից Եկեղեցոյ նշանակութիւնն ու արժէքը պէտք է փընտռել իր արդեանց մէջ: Հակառակ քաղաքական պայմաններու ստեղծած անգոհին, հայ ժողովուրդի քրիստոնէացումը և քրիստոնէական սկզբունքներուն կեանքի վերածումը՝ այնպիսի իրողութիւն մըն է, որ մեր պատմութեան մէջ կը մնայ իր եզական և ինքնուրոյն հանգամանքով:

Առաջին այն օրէն, երբ մեր տոհմային զգացումը փոխակերպուեցաւ ազգային գիտակցութեան, քրիստոնէութեան լոյսին ներքեւ. չանցաւ մեր կեանքէն դար մը, ուր քաղաքական փոփոխիկները մէկէ աւելի անզամներ կիմնովին չսարսէին մեր գոյութիւնը, բայց շնորհիւ մեր հոգեկան ներգոծ տուեալին, կրցանք միշտ վերստին ժողուել մեր նշխարեալ մասերը և հաւատարիմ մնալ մեր ներքին արժէքներուն: Մեր շուրջը սպորդ կ'ին ժողովուրդներէն շատեր, որոնց անուններուն միայն կը հանգիտինք այսօր հին դարերու ժամանակագրութեանց ցանկերուն վրայ, ուրիշներ, որոնց անանուն անիւներէն ափ մը փոշի միայն կայ այժմ թանգարաններու զգրոցներու խորը, ամէնն ալ՝ հազիւ ծնած՝ մեռած են պատմութեան համար, վասնզի չեն կրցած իրենց կեանքը կապել փըրկարար, մեծ ու ասպրնետ ուժերու:

Նոյն այս օրէնքով է որ խոտի ծղոտը եւ վիթխարի կաղնիք զործարանաւորութեան և անուրի կ'առաջնորդուին. և միևնոյն սկզբունքն է որ կը վարէ մեծ ու փոքր ժողովուրդներուն կեանքն ու ճակատագրը:

Վասմ ըլլալէ աւելի ճշմարիտ պէտք է նկատել այն մտածումը, թէ հայը ճակատագրուած էր քրիստոնէութեան: Իր դարաւոր կեանքը ողբերգական ինչ մը ունի: Իր ապրելու տենչը և յանուն անոր իր մեռնելու մութ կամեցողութիւնը, իր հաստատ հաւատքը ճակատագրական կործանումներուն, բայց՝ յաւիտեանկան յաղթանակին, կը զատուի զինքը ուրիշ ժողովուրդներէն, ոչ միայն իր ինքնութեամբ, այլ նաև զայն տեղականացնելու կամքով, խորհուրդով: Ի՞նչ բան արգիլեց մեր հայրերուն միանալ պարսիկներուն, յոյներուն, եւ տակաւին

ուրիշ տիրող ժողովուրդներու, բայց եթէ՛ կատարելութեան ինչ գաղափարը՝ որ կայ մեր ժողովուրդի ինքնութեան և զայն կատարելութեան տանելու կամքին մէջ: Մեր հայրերը իրենց պարտադրուած կեանքի խաչելութեան ճամբուն վրայ չմեռան պարզապէս մեռած ըլլալու համար:

Ու հիմա ո՞ր է սակայն դադարէքը հայ ստեղծագործութեան, որուն ուժը դարերով պիտի չկասէր դժբախտութեան բուր ձմեռներէն անդին՝ վերստին ու վերստին երևնալու համար մեր կեանքի բոլոր արտայայտութիւններուն մէջ: Խորհնացիի մը պատմածին, Նարեկացիի ազօթածին, Շընորհալիի մը երգածին, Տրդատներու կառուցածին եւ Վարդաններու քաջութեան կարմիր ծաղիկներու մէջէն: Ի՞նչ իսկութիւն էր որ այդ առաջին զարերուն յանկարծ իրագործման կանչից և բազմապէս երեսներով ստեղծագործման մը մէջ միացուց հայուն ինքնեկ ու բնատուր կարողութիւնները: Միակ պատասխան մը կայ, քրիստոնէութեամբ հայուն ոգիին խառնուած հրաշքը: Պէտք է զգալ սակայն ինքնաճանաչման եւ ինքնակալման այն անդամարդիլի գերանումը՝ որ այդ ուժը պատճառած եղաւ հայ հողոյն:

Հայ հանճարին նիւթը բեզմաւորուած քրիստոնէութեան շունչով՝ ստեղծեց մեր դարերը իր մտքի, հոգիի և կամքի զերազանց նշանակութիւններով և սքանչելիքներով: Հայ հոգին, հայ միտքը քրիստոնէութեան շունչին տակ միշտ մնաց դալար ու ծաղկուն, հակառակ մեր պատմութեան ընթացքին փչած խորշակներուն, ձիւնին ու բուքին, որովհետեւ քրիստոնէութիւնը իբր լոյս բանականութեան, յոյս հոգիի եւ իբր սէր սրտի, աշխարհի վրայ արտակարար ապրող վաղանցուկ ու անարմատ բան մը չէ, այլ իրապէս Տրեզերքի սրտին մէջ և անկէ ալ անդին հաստատուած Ստեղծագործ և ապրող իսկութիւնը, որ կը շննայ և կը նիւթէ, ինչպէս անհատներու այնպէս ալ ազգերու կեանքին մէջ, իր քաղցրութեաններն ու կրաշալիքները:

Աւետարանի հասկացողութիւնը, առաջին օրէն, հայ ժողովուրդի մէջ այնքան իրական և ուշագրաւ է, որ սքանչացում միայն կրնայ առթել: Անշուշտ կին կրօնը ըրաւ իր դիմարբական ճիգը, և սակայն

**ԿՐԹՆԱԳԱՏՄԱԿԱՆ**

**Ն Ա Ր Ե Կ Ը**

**ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԷՋ**

հայ հոգին իր այս նոր արեւելումին մէջ թաց աննահանջ, և քրիստոնէական քաղաքական սիստեմին յաջորդեց գաստարակութեան մեթոտը, ծնունդ առին կրօնական, բարոյական և մարդասիրական կազմակերպութիւններ: Որքան որ ալ քիչ մը մեծցուած ու ջատագովական բնոյթ ունենան Փաւստոսի տեղեկութիւնները այդ շրջանի մասին, ստոյգ է թէ աւետարանը գար մը զերջ արդէն իրականութիւն է հայ ժողովուրդի համար, և ոչ թէ հաւատքի բանածեւ մը միայն: Եւ այս բոլորը հայ ժողովուրդի մէջ կատարուած է լոկ քաղաքութեամբ և նուիրացութեան մը աշխատանքներով, վասնզի հայը տակաւին չունէր իր զիրն ու զբրկանութիւնը, և հետեւաբար ի վիճակի չէր ստեղծելու կրօնական գաստարակութիւն և մշակոյթ: Թունարէն և ասորերէն զիրն ու դպրոցը ծխական նշանակութիւն ունէին աւելի քան ուել բան, եթէ կարելի է այսպէս բացատրել երեւոյթը:

Սակայն հակառակ ասոր հայ ժողովուրդի քրիստոնէական կեանքը Գ. զարուս յունական — Լուսաւորչէն մինչեւ Սահակ, և ստորական — Աղքիթասուէն մինչեւ Աբսիւրոյ: Իրերամար կողմերը լաւ գիտէին թէ յաջորդութիւնը անոր պիտի ժպտէր որ պիտի կարենար իշխել եկեղեցւոյ ու դպրոցի: Հետեւաբար չէին անգիտանար վճռական գերը գիրբրու և ծէսի մը: Ասորական կուսակցութիւնը ունէր իր զիրբրը, ունէր թերեւս յունականը, բայց հայ միտքը չկրցաւ ընտելանալ իր մտքին և հոգիին անհաշտ այդ ձեւերուն, և տուաւ մոռացութեան. «Օտար ձեռնարկ օտարին նպատամատոյց»:

Ծիւտ է թէ հայոց գարծը ոչ տարածութեամբ և ոչ խորութեամբ ամբողջական էր, սակայն հայ ոգին սիրով կ'ընդգրկէր քրիստոնէութիւնը, ու ստիկաւ մէն ինչ էր և ունէր իր պատմական ու հոգեբանական խոր պատճառները:

Անշուշտ որ կրօնը, իր խորքին մէջ, էական միտքի հասկացողութիւն մըն է, թէ իբր ըմբռնում և թէ իբր գործօնութիւն մարդուն և Աստուծոյ միջեւ. և իբր այդ փորձառութիւն մը՝ ինչպէս են արտաքին աշխարհի հետ մեր ունեցած հարդրակցութիւնները: Սակայն միտքները կը հաւատան իրենց ներքին փորձառութեանց առաւելապէս, և թէ այդ վիճակը մէկ կողմէն մեր ներքին միութիւնը և միւս կողմէն մեր ամբողջական սքրութիւնը իր զէնիթիւն կ'առաջնորդէ:

Հոգին, նոյնիսկ իր անգիտակից խորութիւններով, ունի ընդլայնումներ, լինելութիւններ, որոնք փորձառութեան ներքեւ չեն իյնար, բայց որ ճամբայ կը պատրաստեն անդրազգայական հայեցողութիւններու, սուղումներու և տառապանքներու: Պարզ է թէ մենք միայն այս աշխարհի համար չենք եղած և ունինք գերզգայական ապրումներ՝ որոնք չեն սահմանաւորուիր տեսանելի և շօշափելի այս աշխարհով: Մարդեր ունի մեր հոգին, որոնք չեն խորաքին սահմաններով: Իրաւունք ունէր Հերակլիտէս երբ կ'ըսէր՝ «կարելի չէ գտնել հոգիին սահմանները, որ ուղղութեամբ ալ որ ուզես ճամբորդել»: Բանքը կան մեր մէջ, որոնք կը պահանջեն ուրիշ զգացումներ, քան ինչ մը կրնայ հայթայթել մեզի մեր Ֆիզիքական միջավայրը: Մեր մէջ կայ «անգիտն մը» որուն զիտակցութիւնը քիչ անգամ «ներկայ» է մեր մէջ, բարին տալով իր հոգեխօսական անմիջականութիւնը: Այսպէս երբ կը մտածենք միտքի փորձառութիւններու և անոնց տեսնելու և զգալու կերպին, կը համոզուինք թէ մարդկային հոգին կը գերազանցէ ինքզինքը, երբ կը շրջապատուի հոգեկան աշխարհով, և այդ ձևով ինքզինքը կ'արձակէ թերեւս

(1)

Ե. Վ. Տ.



իր բուն իսկ ճակատագրին, որ ամէն պարագայի տակ մէկ ու կէտ կանգուննոց մարմնի մը սպասարկելը պիտի լըլլար: Միստիքները, ըլլան անոնք քրիստոնեայ կամ ուրիշ կրօններու պատկանող, կը հետազօտեն աւելի բարձր մակարդակ մը կեանքի, քան ինչ որ սովորական մարդեր կը ձգտին ունենալ:

Զկայ կրօն մը, վարդապետութիւն մը և երկիր մը՝ ուր ան զանազան կերպարանքներու տակ չհետապնդէ այս անմիջական ներկայութեան տազնապը: Հոս է որ միստիքութիւնը կը տարբերի ընդհանուր կրօնականէն: Ամէն ազգք միստիքին համար վերացում, երկնայնացում ըլլալէ առաջ, նիւթական զգայութիւն է զբերթէ, չըսելու համար մարմնական ապրում:

Միստիքականութեան նպատակն է հաստատել Բացարձակին հետ գիտակից հաղորդակցութիւն՝ սիրոյ միջոցաւ: Մինչ կրօնը կը ջանայ առհասարակ բաժնել աստուածայինը մարդկայինէն, միստիքականութիւնը կ'անցնի աւելի անդին, միացնելու ինքզինքը Աստուծոյ, սուղութիւն անոր մէջ, ուրանալու աստիճան իր անհատականութիւնը, գործելու, մտածելու և զգալու բոլոր եղանակներովը: Վասնզի մարդը բաժնեկից է աստուածային նկարագրին, պայմանաւ որ կորսնցնէ այն՝ բոլորը, որ մարդուն մեղանշական մասին կը վերաբերի, երբ իր մէջ լռեն զգայարանքներու աղուկներն ու չքանան արտաքին աշխարհի պատրանքները, և հոգին դառնած, մաքրուած և իր միութեան վերածուած պատրաստ ըլլայ մտնելու երկնային առաքաստէն ներս: Եւ այս բոլորը սիրոյ միջոցաւ միայն, Աստուծոյ նկատմամբ զգացուած այն անհուն սիրովը, որ մոռցնել կուտայ իրենց աշխարհային բոլոր կապերը: Իրենց վերջին նպատակին, Աստուծոյ կարենալ հասնելու համար, միստիքները կը պահանջեն երեք վիճակներ, սրբութեան, գիտութեան և գերազոյնի միանալու երբեքակ վիճակներ, այս վերջինք երանական վիճակն է, յատուկ միայն իրական միստիքներու, որոնք Աստուծոյ հետ կը կենան դէմյանդիմանական տեսութեան մը մէջ, անոր հետ խօսակցելու և անոր հպելու աստիճան:

Հրէից կրօնը մէկ կողմէն իր աստուածեան ու վերանցական նկարագրով, և միւս կողմէն իր շնչառած ծիսապաշտութեամբ ու նեղմտութեամբ, խոստացուած միջավայրը չէր միստիքականութեան. սակայն, ինչպէս ըսինք, բոլոր իրական կրօնները ունին այս տարբերը իրենց մէջ: Ս. Գրքի մարգարէներուն, թագաւորներուն և տեսանողներուն չէ պակասած տեղ տեղ միստիք փորձառութիւնը: Եսայիի տեսիլքը տաճարին մէջ, դասական օրինակն է միստիք այս փորձառութեան:

Նոր կտակարանը այս տեսակէտով աւելի է Հինէն, և ունի միստիքական զբերութիւն մը, մասնաւորաբար Պօղոս և Յովհաննէս առաքեալներու գրուածքներուն մէջ, որոնք աւելի լայն չափով հաղորդ էին Հին կտակարանի վերջին դարերու գրականութեան և Փիլիոնի ու յոյն հեղինակներու գրուածքներուն:

Եկեղեցւոյ հարբու միստիքականութիւնը հիմնուած է զլիսաւորաբար Հին և Նոր կտակարաններու վրայ, պարունակելով նոյն ատեն բազմաթիւ յոյն և հեթանոս տարրեր: Երանունէ մինչև հղեմէս, Որդիներ և Օգոստինոս ու ինչևէ Տրոնիսիոս Արիսպագացին, ճնշումին ներքեւն էին հելլէն մշակոյթին և միջավայրին: Ճիշտ չէ միստիք վիճակը պայմանաւորել դարերով, անոր կը հանդիպինք Ժամանակի սանդուխտ վրայ ամէն տեղ, նոյնիսկ մեր օրերուն: Կը գոհանանք այս չափով բանալու փակագիծը այս ընդարձակ նիւթին, անցնելու համար մեր գրականութեան ամէնէն մեծ միստիքը զաւանուած՝ Գրիգոր Նարեկացիի հարցին:

Անոնք, որ Նարեկը կը նկատեն միստիք գրուածք, իրենց դասաստանը կը հիմնեն զբերին հակասական և ոչ վերլուծելի արտայայտութիւններուն վրայ (Գիւտ եպիսկոպոս) և կամ արտաքին յվկայութիւններէն, աւանդութիւն, հրաշք, տեսիլք, կ'եզրակայցնեն անոր մեծ միստիք մ'ըլլալը:

Անշուշտ թէ Նարեկացիի դէմյանդիմանութիւնը Աստուծոյ հետ, և կարգ մը գլուխներու մէջ (ԺԲ. ԶԲ. ԼԱ. ՂԱ.) զլիսաւորաբար իր արտայայտութիւնները, թանձր բայց խորհրդաւոր շշուար ունին նման միստիքներու: Սակայն քիչ մը

աժան և արագ կը թուի մեզի այս արժեւորումը: Ըսինք վերի մեր սահմանումներուն մէջ, թէ միստիքները անմիջական ներկայութեան տազնապը ունին, և իրենց այդ փորձառութիւնները երբ կը հաղորդեն քանիւ և գրով իրենց շուրջիներուն, անոնց կուտան անձնական շփման ու վկայութեանց փաստը, իրրեւ հանդէս մը նկրթական ապրումներու: Աղօթամատեանը մեզի քիչ տարրեր կուտայ այս ուղղութեամբ, և ամբողջպպէ՛լ միստիք փորձառութիւններէ չի բխիր, սակայն ունի գլուխներ և մասեր՝ ուր անոնց ցոլքը կայ: Յետոյ մի մոռնաք որ միստիքները աւարտած, իրենք զիրենք ամբողջացուցած հոգեկան գրութիւններ են: Գծուար է որ միստիքէ մը բխած գիրք մը, ըլլայ նոյն ատեն աստուածաբանութիւն, կրօնական մեկնութիւն, բանաստեղծութիւն, հետազոտութիւն և ընդհանուր ջատագովութիւն:

Աւելորդ կը նկատենք մէջերումներ և համեմատութիւններ ընելը: Անոնք որ ծանօթ են մեր յայտադրած նիւթին և աղօթամատեանին, կը հասկանան թէ ինչ ըսել կ'ուզենք այս ընդհանուր որակումներով: Միստիքը ամբողջ մարդկային տըրաման կը ձգէ ակօսին մէջը իր գերագոյն ապրումին, և կը քալէ աստուածային ու մարդկային զոյգ եղբերովը: Մարդկային եզրի վրայ իր տարբերացումը ընթացիկ վարպպետութենէն հոն է՝ որ միստիքը Աստուծոյ անմիջական ներկայութիւնը իր իր մարմինը կը պտըտցնէ իր Եստեւէն: Այս ահաւոր ներկայութեան շուքը հեղինակն է իր արամային, այս է պատճառ որ պղտիկ մեղք մը անհուն կերպով կը խոշորնայ իր մօտ: Բայց ազօթամատեանի ընդհանուր նկարագիրը տրամախոհական, աստուածաբանական իրողութիւն մը ըլլալով՝ չենք կրնար անոր հեղինակը տեսնել իրական միստիքի պատկերին մէջ:

Ճիշտ է թէ միստիքը իր գրական արտայայտութիւններու մէջ կը ջանայ երբեմն եւրաժշտական ներգաշնակութիւն գնել, քան իմացական գաղափար կամ արամաբանական կարգ: Միստիքներու գրութիւնները կարելի չէ վերլուծման նեթարկել ջննագատական սովորական ճամբաներով՝ ոճի, արամաբանութեան, գեղարուեստական և հոգեբանական տեսակէտներով, անհրաժեշտ

է ունենալ քննախուզութեան իւրայատուկ օրէնք: Նարեկացին մեծ գրագէտ մըն է, բայց հազիւ թէ միստիք:

Բանաստեղծը եւ միստիքը. — Բանաստեղծը, ըստ սահմանին, այնքան աւելի բանաստեղծ է որքան աւելի տառապի իր փորձառութիւնը հաղորդելու պահանջէն: Մինչդեռ միստիքը աւելի նուազ պահանջ կը զգայ ինքզինք արտայայտելու: Այս տեսակէտով երբ բաղադատութեան գնենք իրարու հետ բանաստեղծն ու միստիքը, գաղափարներ, գգացումներ և պատկերներ կարենալ հաղորդելու իրենց զիրութեանը մէջ, բանաստեղծը կը գերազանցէ: Միստիքը կը նախընտրէ աւելի լուր քան խօսիլ, յափշտակուիլ քան յափշտակել:

Ինչ որ մարդ յտակօրէն կը յղանայ, կրնայ նոյն յտակութեամբ արտայայտել: Սակայն ինչ որ ունի մարդ, այն որուն միացած է իր հոգիին մամնասուր ծայրովը, չի կրնար տալ: Երկու պարագային ալ որոշ տիրացում մը կայ, իրաւ սեփականութիւն մը, առանց որուն ոչ բանաստեղծութիւնը և ոչ ալ միստիքի մը գոյութիւն պիտի ունենային: Սակայն բանաստեղծութիւնը աւելի մակերեսային է, բանաստեղծը չի կրնար չխօսիլ և հոս է իր թէ փառքը և թէ տկարութիւնը: Գանձ մը իրեն ընծայուած է զոր բաւերու մոգականութեամբ մը ուրիշներու ալ կը փոխանցէ: Սակայն զայն ունենալու և փոխանցելու իր կերպին մէջ բանաստեղծը մակերեսին միայն կը հպի և այդ չափով կը հաղորդակցի գերագոյն գեղեցիկին:

Միստիքը, որ իր ունեցածը օւրիշին հաղորդելու ոչ փոյթ և ոչ ալ մտադրութիւն ունի, աւելի խորամուխ կերպով իրականութեան մէջ յառաջանալ կը փորձէ:

Եթէ ուզենք փոխ առնել Paul Claudel-ի բացատրութիւնը Animus և Anima-ի առածաւոր մեկնութեան համաձայն, բանաստեղծութիւնը Animus-ի գերով բացատրելի է, իսկ միստիքականութիւնը Anima-ի:

Բանաստեղծը ինչպէս ըսինք իրերու մակերեսին կը հպի, անմիջապէս բաժնուելու համար, որպէսզի հաղորդէ իր տպաւորութիւնն ու ապրումները, բառերու մոգիկ արտայայտութեան մը մէջ: Մինչդեռ միստիքը աւելի խորամուխ իրականութեան կը կորսնցնէ ինքզինքը, անոր մէջ բռնել կա-

ըննալու համար խոր և ամբողջական իր ապրուստները: Բանաստեղծները, եղած են ըսելու համար աւելի, քան ըլլալու: Անոր համար ազօթողները գերազաս են բանաստեղծներէն բարոյական գեղեցիկ վրայ:

Միստիքի փորձառութեան խորը անխմուտ և անխմամ սիրոյ արարքի մը մէջ կը գործակցին, հոգեբանօրէն անհրաժեշտ է ստիկա: Բանաստեղծին մէջ անոնք շուտով իրարմէ կ'անջատուին, կարելի ընելու համար անխմուտի գործունէութիւնը: Բուն իրականութիւնը, երկուքին համար ալ Աստուած է, երկուքն ալ կը հպին անոր, սակայն մին մակերեսէն և միւրը խորքէն, և ստիկա ինչպէս ըսինք խառնուածքի անհրաժեշտութեամբ մը: Խօսքեր գտնելու փոյթը շատ կը քննուի սրտի շարժումին, որուն զօրաւոր առջին մէջ է միստիքը: Միստիքականութիւնը ապրում է ամբողջ, և եթէ արտայայտութիւն ուզէ ըլլալ, դէմ գործած կ'ըլլայ որոշ չափով իր բնոյթին, վարուելով օգտապաշտ ձգտումներէ: Յարատե լիացման ընթացք մըն է միստիքականութիւնը, աստուածային լիութիւնը իրեն նպատակակէտ ունեցող: Բանաստեղծ խօսողն է, երգողն է: Բացարարողն է, ճարտարապետողն է եթէ կ'ուզէք, բայց միստիքը երազողն է, տեսանողն է, այս բաներու ազնուագոյն և լիագոյն առուժով:

Միստիքականութեան ամենէն կարեւոր երևոյթը Աստուծոյ ներկայութեան անմիջական վզացումն է, մնացեալը, Ֆիլիք յափշտակութիւն, զգայարանքներու առկախում, զգացական կամ երեւակայական տեսիլներ՝ երկրորդական են, որոնք կրնան սակայն ընկերանալ զլիսաւոր երևոյթին որ աստուածտեսութիւնն իր կէ:

Եթէ ուզէինք իրք երկրակցութիւն ճշտորոշել միստիք ապրումի և առանձնայատկութեանց զլիսաւոր գծերը, պիտի կըրնայինք ըսել. ա. Միստիքը ունի կարճ և աննախատեսելի վայրկեաններ, որոնց ընթացքին ինքը ոչ թէ ճիգով այլ կոչուելով է որ անմիջական հպման մէջ կ'ըլլայ անհուն բարութեանը հետ, առանց պատկերի և խօսքի: Բ. Այս գրեթէ փորձառական ըմբռնումը Աստուծոյ, յաճախ փոփոխական յատկութեամբ մը և ուժգնութեամբ մը, ցաւագին ու հեշտախառն, անպատմելի է: Գ. Հակառակ այս ընդհանրութեան, միս-

տիք ծանօթութիւնը սովորաբար հարուստ է ներքին և անբաղդարքի ճառագայթումի մը խորաթափանցումով. ուր չոր ու վերացական ծանօթութեան տեղ, ունինք անմիջական, անվիճելի և տիրական յայտնութիւն մը: Միստիքական կեանքի այս յատկանիշերը կ'արդարացնեն այս կարգի գրութեանց մեծամասնութեան մէջ բնագրական կերպով գործածուած յիշուել: Ինչպէ՞ս տալ այդ տպաւորութիւնը: Անոր ուժը, անոր անակնկալը, անոր ինքնատպուցութիւնը կը մղէ միստիքը գործածելու ամենակերպ արտայայտութիւնները, առնուած յաճախ ամենամտեղիմ մթութիւնները ցուցարող բաղդատութիւններէն: Անհրաժեշտ է տալ, մարդկային օրկանիքով իր ամենախորուն կէն յուզող տպաւորութիւններ, ամենատարօրինակ պրկում պահանջող: Միստիքները կը գործածեն հակաբոլորութիւններ, հակադիր եղեր, մինչև հակասութիւններու գացող: Այս չափազանցութիւնը նշան է և միեւնոյն ատեն միստիքութեան միջոց մը՝ ամէն ինչ կարենալ ըսելու իրենց անկարողութեան: Դ. Միստիքներու հայեցողութեան խորքը, այս անմիջական համեղ հպումն է առաջին սիւրճին, որուն մէջ է որ միստիքական փորձառութիւնը իսկապէս ինքզինքը կը գտնէ ու կը ճանչնայ:

Բանաստեղծին լուսաւորութեան ատիճանը չի հաւասարի միստիքին հետ: Միստիք ծանօթութիւնը ազօթքին աւելի մօտ է քան բանաստեղծութեան: Գաղափարներէն, պատկերներէն և զգացումներէն անդին, մակերեսի միջանկեալ բոլոր կարողութիւններով բանաստեղծական ճանաչողութիւնը իրականութեան կը հասնի ոչ անմիջականօրէն, այլ իր խորունկ ետին նուաճումովը:

(7) ԵՂՈՇԷ ՎԱՐԳԱՊԵՏ



## ԲԱՆԱՍՏԵՎԾԱԿԱՆ

### Լ ՈՒՍԱՒՈՐՁԻ ԱՂԵՐՍԸ

(1915-ին)

- Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:
- Ո՞վ է Որդեակ, այդ այցելուն սարածամ:
- Գրիգորն է Հայր, Լուսաւորիչը Հայոց:
- Քող գայ Որդեակ, թող գայ հոս:
- Հրամմէ, հրամմէ, բազմաչարչար Հայրդ Հայոց.
- Ի՞նչ կայ, ինչո՞ւ հոգիդ այդքան է յուզուած:
- Ո՞հ, Ասուած իմ, մեղաւոր եմ, նեւէ ինձ:
- Դո՞ւն մեղաւոր, դուն սուրբերուն Սուրբը Մեծ:
- Այո՛, Տէր իմ, մեղաւոր եմ չարաչար.

Իմ մեղքերուս համար անա

Իմ զաւակներս անգրթօրէն կը մորթըին.

Երասխ գետէն մինչեւ ձիհուն,

Արարատէն մինչեւ փէշերը Տարուսի,

Զաւակներուս անմեղ արիւնը կը հոսի.

Անգութ մէկ ձեռք, սուր մ'անողորմ

Կը փողոսէ իմ զաւակներըս լուսեամ.

Կը ֆանդըին սանարներըս ոսկեխորան,

Ոսկեր կ'ընեն սրբութիւններս ոսփի կոխան:

Եթէ այսպէս սնօրինուած էր վախճանն Հայոց,

Ինչո՞ւ ուրեմն Միածինըդ դրկեցիր վար,

Կանգնել զրէիր սիրքը դաշին Արարատեան

Տանարն անօրէնկանկարկառ»:

Մէկ կը խօսէր ու մէկ կու լար աղիողորմ

Լուսաւորիչը պերն՝ ազգին հայկազնեան,

Եւ արցունքի շիթերն աղի կ'իջնէին վար,

Արագածի կանթեղին բոցն հըրահեելու:

Զը դիմացաւ Հօր Ասուծոյ սիրքը բարի

Եւ յուզուեցաւ Ասուածորդին ալ մարդացեալ:

— Մի՛ լար, Գրիգոր, ձայնեց Հայրը շեշով մ'աղաւ,

Ես կը տեսնեմ ամէն բան.

Քու որդիներդ ի՛մս ալ չեմ անկասկած,

Քու Տանարներդ՝ սուրբ Տուներ են ինձ ձօնուած,

Այդ արիւնը, այդ աւերը անհաւեր

Ես չեմ մոռնար յաւիտեան.

Դուն մի լինիր յուսանաւ,

Մընացորդ մը զաւակներէդ դեռ կ'ապրի  
 Կ'ապրի յաւէս կենսունակ,  
 Պիտի կրկնեմ անոնց պատգամն տնյելլի,  
 «Անեցէ՛ք եւ բազմացարուք, որդիք Հայկեան,  
 Լըցէ՛ք զերկիրդ եւ տիրեցէ՛ք յախտեան»:  
 Անոնց փոխան որ անսրւաղ նքթեցան  
 Տարագրութեան համբաներուն մէջ անվերջ,  
 Անոնց փոխան որ Տէր Զօրի աւագները ծածկեցին  
 Իրենց ներմակ ոսկորներուն բազմութեամբ,  
 Անոնց փոխան որ կեր եղան գիւստիչ  
 Քոչուներուն երկնքի,  
 Եւ ամենուն որոնք ինկան նահասակ  
 Գողգոթայի համբուն վրայ,  
 Բայց չուրացան լոյս հաւատքդ երկնասուր,  
 Այդ ամենուն փոխարէն, հաւատարիմդ իմ Գրիգոր, •  
 Ես պիտի սամ հայոց սոցգին  
 Հազար հազար մանուկներ արեգակէ աչքերով.  
 Իմ ամենէն գեղեցիկ, եւ ամենէն խելացի,  
 Եւ ամենէն անուշիկ հրեւեակներդ սրբատուն,  
 Վարդի քերթով պարուրած պիտի դրկեմ ես աւխարհ,  
 Քու ջարդուած զաւակներուդ սեղ անգին.  
 Քու սերունդդդ պիտի ասանայ աստղերուն չափ երկնքին»:

Լուսաւորչի սրտում դէմքը փայլեցաւ,  
 Ադի արցունքը փոխուեցաւ նոյննեայն  
 Ուրախութեան կայլակի.  
 Երախտապարս արտով ինկաւ ծնրադիր  
 Երկինքներու Հօր դիմաց:  
 Մինչ Միածինը մեղմիկ բռնեց անոր քեւերէն,  
 — Ելի՛ր, ըսաւ, ելի՛ր Հայրիկըդ Հայոց,  
 Քու զաւակներդ քեզ աս ու աս լացուցին.  
 Ասկէ յետոյ պիտի ուրախ ըլլաս դուն  
 Նոր Հայութեան մը Հայրն ու Պետը Արքուն»:

Ն. Մ.



## Բ Ժ Ի Շ Կ Ը

20Ն՝ ՏՕԲԹ. ՃԻՏԷՃԵԱՆԻՅԵ

Մահն անողորմ՝ մասն իր բերաւ երբ կուտեսիս,  
 Ես նըչացի մարդկօրէն, խնդրելու կեանքը կրկին,  
 Որ իմըս էր, եւ որուն ես մուրացիկն էի արդ,  
 Մեծասունի մը նըման, որմէ կ'առնեն հօսն ամբողջ:

Լսուած էր ձայնս: Տասնեակ մ'ուրիշ բըժիւկներ  
 Թեւեռուն սակն իր առած, վարպէսն անոնց, կը ճանէր  
 Զիս իր պալասն յարդարուած մկրասներով, դանակով,  
 Զորցընելու մասն անգութ, որ իմ կեանքին կ'երկարէր:

Գիճէի թէ հարսար է, երիտասարդ բըժիւկն այդ,  
 Որմէ՛ մահը Եւս յանախ նահանջներ էր յուսանհաս,  
 Զըզառնալու երկիւղով, ամօթապարս, գլխիկոր:

Իրաւ վընիռ: Ես աչքովս տեսայ զուր ճիւղը անոր.  
 Երբ նեղրակի առաջին իսկ հարուածը կը տրուէր,  
 Անպարտելի մահն հերոս՝ պարտուած տովս կը մեռնէր:

Գ. ՄՈՒՇԵՆՑ

## ԳԱՆՁԱՐԱՆ Է ԻՄ ՇՈՒԳԻՆ

*Ես ժառանգորդ ինծի կանխող,  
 Մեծ, մեծ մարդոց պարումներուն,  
 Անծն իմ թագուն է զանծարան,  
 Զոր կը բանամ ամէն անգամ  
 Դիտել զանծերն իմ ճիւղուն:*

*Ես ժառանգորդ Պուշկիններու,  
 Կորգիին խօլ, Վարուժանին,  
 Թէքէնանին ու Վեռլէնին.  
 Ու կը նայիմ արդ աննախանծ  
 Ուրիշներու փառքին, ոսկուն:*

*Ո՞ր մէկը օրհնեմ ես իմ զանծերէն,  
 Կըտակուած ինծի իմաստուններէն  
 Բոլոր ցեղերուն, բոլոր դարերուն,  
 Հոգիս զանծարան մ'է այսպէս անհուն:*

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

**ՄԱՏԵՆՆԱԳՐԱԿԱՆ**

**ՆԵՐՍԷՍ ԼԱՄԲՐՈՆԱՑԻ**

Բ. — Լայնամիտ՝ շնասկզուելու չափ. — Ասիկա կ'երեւայ զլիսաւորաբար իր ատեւնաբանութեանց, իր առաքելութեանց մէջ: Հայոց եկեղեցւոյ պատմութիւնը Լամբրոնացիի հարց մը ունի, բաւական փշոտ, չեմ գիտեր ուրկէ՞ն է ինչո՞ւ կաթողիկոսները իրաւունք կը ճարին անոր ատենաբանութիւններէն կետեցնելու հայ եկեղեցւոյ անկախութեան բարձու մին զինով եկեղեցիներու ընդհանուր միութեան մը երազատեսը ընդունիլ զայն: Իրողութիւն է որ լայն են իր մտքին գունակները: Ըսի թէ հաւհառակ վիճակի մը եպիսկոպոսը ըլլալուն հետ անիկա մեծ գործիչի մը տիպարն է: Իբր այդ իր եկեղեցիին վիճակը իրատես դատումի մը ենթարկող: Միւս կողմէն պէտք է մոռնալ վերի հատուածին յխտակրօնն եկեղեցականը: Կրթիթէ առաջին միտքն է մեր մէջ որ գործնականին թելադրանքները բարեխառնել փորձէն է Շնորհալիի օրով սկսած շարժումը ջանայ առաջնորդել իր փափաքելի լուծումին: Յետոյ միշտ պէտք է աչքի առջեւ ունենալ ժԲ. գարը, Սաւակիները, Բուրիներնց հարստութիւնը, Պոլոյն և Հոռմի աթոռներուն ցանկութիւնները, դատելու ատեն այս մարքը: Հռոմկլայի ժողովը, որուն նիւթն էր քրիստոնեայ եկեղեցիներուն միութիւնը, մեզի չի տար ոչ մէկ զիջումի փաստ հայ եկեղեցւոյ աւանդութիւններէն: Եթէ այդ ժողովին Ներսէսի դէմքը կը պայծառանայ իբր միութեան պաշտպան առաքեալ, միւս կողմէն պէտք է յիշել թէ ինչպէս այդ ատենուան Հայաստանը, իր վարդապետներով բուռն ընդդիմութիւն մը կը ցուցաբերէ մեր եկեղեցին ուրիշ մը ենթարկելու ամէն մտածումի: Ներսէսի խիտ բառերը այդ մտայնութիւնը խարսնող թիտեսութիւր եկած են օտարներուն: Միջին կարծիքը կը մնայ չափաւոր եզրերու վրայ տեսնելով Ներսէսի մտքին մէջ ճշմարիտ իմացականութիւն մը, եկեղեցւոյ բարեքովը խանդավառ և անոր փառքովը նախանայոյց .

որ սակայն չէ ըրած էականէն ոչ մէկ զիջում: Կը տարբերի Շնորհալիէն իր վճռականութեամբ հարցերը լուծելու: Բայց անոր չափ հաւատարիմ է անոր զարաւոր անկախութեան: Ու ահա այսպէս մէկ մարդու մէջ լայնամիտ վարդապետը, կծու երգիծողը, խիտ աւանդապահը:

Գ. — Մօսաւոր՝ կանուխ գերեզման իջնելու չափ. — Գիտենք իր կեանքը: Պէտք է միշտ տեսնել իր տեղափոխութիւնները աշխարհէ աշխարհ, պէտք է նկատի ունենալ մասնաւորաբար իր աթոռանիստ քաղաքին դիրքը և հայոց հայրապետութեան այդ ատենուան պայմանները: Միտքէ հանեցէք այսօրուան եպիսկոպոսները իրենց լայն խաղաղաւէտ պայմաններով և կրօնական սպասի մէջ մասնաւորաւ պարտականութիւններով: Ամբողջ Միջին դարուն եպիսկոպոսը պետական անձնաւորութիւն մըն է շատ աւելի գործօն քան ունէ սպաստ: Մեր եկեղեցականները չեն յիշուիր իրենց բանակներով: Բայց անոնց բուրի կեանքին մէջն ալ վարչական պաշտօններ, նուիրակութիւններ, երբեմն զիւսնազիտական փափուկ առաքելութիւններ, աւելի յաճախ պառակտումներու բուժիչ դեր մը, եպիսկոպոսը կ'ընեն մշտարթուն, մշտաշարժ. և անոր մէջ գործի կորովը շնորհուած է Աստուծմէ: Ըսի՞ թէ մեծ ու պղտիկ, 30-է աւելի հատորներու հեղինակ այս մարդը ինչպէս կը ճարէ ժամանակ իր բազմապեսակ ծառայութեան: Իր Պոլիս, Եգիպտոս, Կիլիկիան ճամբորդութիւնները, զետեղեցէք իրենց ժամանակներուն պայմաններուն ծոցը: Իր հսկումները, իր հօտին բուրը կարիքներուն շնորառաջիլու իր եռանդը տեսէք արդար նայուածքով: Մանաւոր ճիշտ չափեցէք իր խառնուածքը: Պոնտիկութեան, լայնամտութեան չափ կ'իշխեն իր ժօտ՝ գործի կիրքը, գործողութեան զգայաբանքը: Գիւրիւն չէ միս միտակը 6-7 լեզու սորվիլ, տակաւին անկայուն իշխանութիւն մը կրօնական կազմակերպութեամբ մը ամբարկողիկ — Կիլիկիոյ կրօնական կազմակերպութեան կ'ակնարկեմ — Կը հասկցուի թէ ինչու այդքան կանուխ ըլլայ սպասած այս մարդը:

Դ. — Կրօն՝ իր հակաուսուկողները նախանել զիջանելու չափ. — Վերը թուեցինք թէ ինչ ծանր որակաւորներ անիկա չէ խնա-

յած իր մտածման հակառակորդները որակելու: Լեւոնին գրուած իր թուղթը եզակի է մեր ատենագրութեանց մէջ, այդ ատեսակետով, կորով, զարեցելու աշխոյժ, ճիշտ բուռ գործածելու մէջ քաղցրութիւն, նկատուածներէ չտարուելու չափ արդար գատոււմ: Անշուշտ այս նկատուածները ազդեցիկ եկեղեցականի մը լի ու լի կը պատշահին: Բայց ահա աւելին: Անիկա սա ժխտական դերին մէջ կերպով մը իրեն կը ներէ մարգարեական շունչ մը, թերեւս արդիւնք իր խոր ընթերցումներուն մէջ խորացուած վարժութիւններուն: Ամբողջութեամբ Գրիստոսով լեցուած այս մարդը պիտի չվարանի ինքզինքը գովել, անշուշտ ոչ անպարծութեամբ, այլ խոր գիտակցութեամբ մէկու մը որ վտահ է իր ըրածին, որ կը տառապի իր խորագոյն զգացումներուն մէջ, երբ մարդիկ իրեն կը վերագրեն իր շունչեցած գիտումները: Թերեւս տարօրինակ պիտի զայ ձեզի մակդիրը որով պատուած է զինք կաթուղիկները: Լայր Ալիշան կը տրտոյնէ Վերելի ներսէս, նաեւ մեծ շինող, շնորհալի: Գրիգոր Տղայ կաթողիկոսի թուղթը առ Տուտէորդի, — վստահ եմ թէ անիկա խմբագրուած է Լամբրոնացիէ — կաթողիկոսի մը վայել աշխարհական շունչէ հետ: Ելլալուն չափ տողորուած է ուժգին այդ կիրքով, որով կը զատուին Լամբրոնացիին թուղթները մեր մէջ ծանօթ նամականիներէն: Իր անձնաւորութեան սա բարկ գիծերը երբ այսպէս կը զատեմ, տրտում մտածումներէ կ'այցուիմ: Նման անձնաւորութիւնները յաճախ գտնութեան առիթներ են և փոխանակ խաղաղութեամբ աւարտելու իրենց դերը, կրնան կէս ճամբան ինչպէ: Չեմ մեղադրեր Լամբրոնացիին որպէսզի չլլայ յալոցուցած այնքան ցանկալի նպատակը իր կեանքին եկեղեցիները միութիւնը: Ժամանակը ցոյց տրուած թէ այդ երազը անատանելի երազ մը պիտի մնայ տակաւին մինչեւ այսօր: Բայց կ'այցուիմ Ծնորհալիէն, Օձնեցիէն, որոնք իրենց ժողովուրդին շահը պաշտպանելու կերպին մէջ, քիչ անգամ կ'իրգրին ու բռնութեան գիւմջին: «Միրելի ներսէսը» ինքզինքը սպառեց այդ կատաղի եռանդին մէջ և առնուազն իր անձին կանխահաս պակասովը վնասեց իր հօտին: Եւրոպայի

հետ մեր յարաբերութեանց ամէնէն վճռական կէտերուն անոնց լեզուները խօսող ու գրող իմաստուն զուտի մը ստեղծելը զգուշացուցէ կը թողուցէ զնահատել: Այդ մարդը ինքզինքը կիրաւ:

Ե. — Ազդեցիկ՝ արժուճիքներ օտապալելու չափ. — Պատասխանատու եկեղեցականի մը վրայ հեղինակութեան սա հովը տւելի քան արժանիք մըն է: Եպիսկոպոսը եկեղեցւոյ աւագ պաշտօնատարն է միշտ: Եւ այդ դարերուն — Միջին — անոր վրեժակուած է հզօրագոյններէն մէկը — Ասորգած ներկայացնելու պաշտօնը մարդկային տկարութեանց հեղեղին գէմ: Սօսք, գրիչ, կորով, նոյնիսկ քաջութիւն կը թուին անբաւական ինծի համար երբ կարգը կուգայ մարդերը սանձելու, հսկայ փառասիրութիւնները զսպելու այլապէս դժուար կ'պատենին: Ն. Լամբրոնացի այն քիչերէն մէկն է որոնք այդ տուրքերուն վրայ աւելցուցած են նաեւ իշխանական սա հեղինակութիւնը, իր կեանքէն ձեր գիտացած երբ աւելցնէք տոհմային սա ընդոծին առաքչութեան վրայ — իշխանագար — ուրք կ'ունենանք այս մարդուն ստեղծած խորունկ հիացումը, ինչպէս արտակարգ հակամարտութիւնները: Տեղ մը կարգացած եմ որ խեղդուող կայսեր — Յրետորիք Շիկաօրուսի — դամբանականը խօսած ժամանակ ստեղծած ըլլայ խորունկ յուզում: Ծանօթ են ձեզի Պոլսոյ կայսերական ժողովին իր խօսածին հմայքն ու խօսքին ուժը: Ըսեր եմ ձեզի Լեւոն Բ. ի մեծ վրտակութիւնը անոր վարչական ընդունակութեանց վրայ: Աշխատանքէ իր անխոնջութիւնը, խօսքէ իր կրակը, զործէ իր յանդուգն սուղուները, աղօթքի ատեն ինքզինքը մոռնալը, մեզի կուտան զսպանակները սա պատկառանքին, սա հեղինակութեան: Երբ կը կարգաք Գր. Սկեւոսցիի վկայութիւնը այդ մարդէն՝ յայտնուողքեան սուրբի մը կեանքին մէջ կը զգաք ինքզինքներդ: Զեղչիլով հանդերձ հռետորութեան բաժինը հատորիկէն, մենք կ'ունենանք դարձեալ բաւարար տարր այս ազդեցիկ եկեղեցականին դէմքը շքեղազարդող: Ինչ որ ալ ըլլայ մեր ժամանակին գատումը իր մասին — Մխիթարեանները զինք կ'աստուածացնեն, Արմաշականները զինքը կը քննան ճիշտ գատել — ինծի

կուզայ թէ անիկա բացառիկ տիպար մըն է իր ժամանակէն շատ վեր և իր այդ հանգամանքը քաւած է անիկա կանխահաս իր մահովը: 16 տարեկանին Ս. Գիրքը մեկնել յաւակնող պատանին, լիուլի արդարացուց Աստուծոմէ իրին յանձնուած քանքարը շաւհազործելով իր հասկցած բարիքին հաշուոյն: Շատ լաւ չեմ ճանչնար մեր եկեղեցական մեծ գէմքերը մանուանող իրմէն վերջ: Ինծի կուզայ թէ չունինք երկրորդ մը իր նկարագիրը յօրինող սա զիծերը արդպէս ամբազին տիրակալով:

3. — ՀԱՄԱԳԻՐՈՒԹԻՒՆ ԴԵՄՊՏԻՆ

Մեկնելով վերի վերլուծումներէն, դժուար պիտի չլլար յօրինել օս համագրական պատկերը մարդու մը որ զրեց, զործեց, խօսեցաւ, մեկնեց, թարգմանեց և իր եկեղեցոյ գերագոյն շահերուն սպասարկեց յուզումնահեղձ, օրուան տազնապանքն ի վեր: Եղաւ ազատագրուած իմացականութիւն, բոլորանուր հակաացողութիւն և սիրտ, զիտացաւ անցաւորէն, շրջանայինէն ինքզինք վերացնել և ըլլալ մէկը այն քիչ մարդերէն որոնք կրկէս կը նետուին աշխարհներ նուաճելու առաջադրութեամբ, կը պայքարին իրենց պայքարը աննահանջ, կը սեւեռեն իրենց ժամանակին խոր կնիքը իրենց յիշատակին վրայ, կը ստեղծեն հիացում և հակառակութիւն հաւասար ուժգնութեամբ և կը գոցեն աչքերնին իրենց անաւարտ երազին վրայ, մեզի ձգտելով երբեմն բղկառած, երբեմն պատուաճանուած իրենց համարը: Դարերու փոշին անշուշտ կը ձեւազերծէ այդ զիծերը այդ մարդոց գէմքէն: Այդ ժամանակներու անբաւական սեւեռումները, մեր քաղաքական և ընկերային կեանքին տըխուր անցուդարծերը, գրեթէ աւաււ, տարած են մեր մեծութիւններուն ժամինները մեզի կտակելով աղօտակի փշրանքներ, Հետաքրքրուեր եմ տեսնելու և գտնելու Ս. Սահակ Պարթեւը, մարդ մը որուն գործունէութիւնը մէկէ աւելի մատենագիրներ կան պատմող, Անհուն կեդրոնացուած և ընդլայնուած անհրաժեշտ եղան ինծի մեր պատմիչներուն եկած մեհնարական վկայութիւնները բանալու՝ Ըրի աշխատանքը: Գտածս անորակելի գեղեցկութեամբ հսկայ մըն էր, մեր օրերու հայրապետ մը կար-

ծեւ, դժբախտաբար միայն պատանութիւնը կրցայ նուաճել: Ն. Լամբրոնացի այս կարգի անձնաւորութիւն մըն էր: Ալիշան անոր Ծուխրած է իր ջրոտ բայց տարօրէն տաք՝ ջատագովականներէն մէկը: Սկեւռացիի հատորիկը Լամբրոնացիէն աւելի ինքզինքը կուտայ: Ինչ որ ըսի Շնորհալիի համար կը կրկնեմ հոս, Լամբրոնացին կը սպասէ իր ստեղծիչին — մեր բոլոր սրբազան հեղինակներուն ճակատագրով:

Բ. — ԳՈՐԾԸ

Հազիւ հազ մօտեցայ գոցծին նկարագրին, վերի էջերուն մէջ կրկնութենէն խուսափելու համար: Ն. Լամբրոնացիի զըրական վաստակը համեմատած իր տարիներու փոքր թիւին, արժանի է որոշ գուժասանքի: Այս վերապահումս կուզայ անկէ որ գործին ընդհանուր նկարագիրը, շրջանային տարողութեամբ մը ամբօրէն կաշկանդուած է: Բոլոր իր գիրքերը կը բղխին մէկ ու նոյն նպատակէն: Այս նպատակը եկեղեցական վարդապետի մը, մեկնիչի մը գերագոյն փառասիրութիւնն է: Թէև իր կեանքին ելեւէջները զինքը կը զնեն բազմատեսակ փորձառութեանց զիմաց, բայց ասոնք անբաւական եղած են այս մարդուն մէջ ստեղծելու հանճարեղ գրագէտը որ իր մայր նպատակին քով ի վեր պատեհութիւն չի փախցներ նաեւ զիտելու իր շրջապատը: Ճիշտ է որ իր նաւանկներուն մէջ, ասենաբանութիւններուն մէջ մենք կը հանդիպինք ամէնէն սպիտիւնի որահուշներու, բայց չենք տեսներ մարդ, մտայնութիւն, ժողովուրդ, ինչպէս ատիկա հաստատեցի Շնորհալիին Ընդհանրակալներէն մէջ: Դաւանաբանական մասը այդ գործին չի պատկանիր գրականութեան: Եկեղեցիներու շուրջ իր թելադրանքները շատ ընդհանուր, շատ գրական, նոյնիսկ հետօրական, մեր աչքին առջեւը չեն գներ իրողութիւնները, բարքի տախտակներ, որպէսզի մենք կարենայինք մեր պատմութեանն ստաղծը ճարել անուղղակի կերպով անոնցմէ: Լամբրոնացիի պատաստիկներէն հայ ժողովուրդ մը չ'իւլեր, զէթ այն ճշգրտութեամբ և իրականութեամբ զոր կը հաստատենք մեր միւս հայրապետներու

մօտ: Անտանելի է իր քերթողութիւնը աւելի քան Շնորհալիինը:

1. — ՄԵԿՆՈՂԱԿԱՆ

Հին հայրապետներու ընթացիկ առաքինութիւնն է որ Համբրոնացին կը մղէ շախտանքի: Ատոնք գրուած են առաւելագէտ վանական թեազարութեանց ի ըսպաս: Դժբախտութիւն է որ Համբրոնացիէ մը մեզի եկած գործը իյնայ իր ստուարագոյն մասովը մեկնողական կալուածին մէջ:

Ա. — Մեկնութիւն Պատարագի. — Յիշել գիրքին ոգիտականը, առեւանքում, եպիսկոպոսներէն մեծբուժ, և իր կարծիքը: — Գիրքին համալուր հայ գրականութեան մէջ եզակի է ու ատոր պատճառը չեմ գտներ: Ունի բողոքովին տափակ մասեր որոնք շատ լայն տեղ մը կը գրաւեն հատորին մէջ: Ունի իսկպպէս ներշնչեալ էջեր ալ: Չեմ ուրանար հմտութիւն: Կարգացած է նիւթին շուրջ Արեւելքն ու Արեւմուտքը: Հիւացում ունիմ իր եռանդին ու կրակին վըրայ: Բայց գուք գիտէք որ սիրտով չէ որ կը մեկնեն, այլ մտքով: Միկար դարեր իր վայելում հիացում — Նրիթարեանները անշուքական էր գտնեն զինքը իր նմաններուն մէջ ինչպէս նաեւ անոր գրական արժէքը տարօրէն կը գերգնահատեն: — ԺԹ. դարու քննադատութեան չէ գիմացած: Արամշականները անտարբեր են աւնոր հանդէպ — նոյնիսկ Օրմանեան կ'արժեքակէ զայն կաթիլիկամիտ ուղղութեան մը ենթարկուած նկատելով հեղինակը:

- Բ. — Երկոսասան մարգարեները:
- Գ. — Գիրք Արարածոց:
- Դ. — Սողոմոն — Առակներ, Ժողովող, Իմաստութիւն, Երգ Երգոց:
- Ե. — Դանիէլ:
- Զ. — Սաղմոս:
- Է. — Մասբեոսի Աւետարան:
- Ը. — Կաթողիկեաց Թուղթեր:
- Թ. — Տերումակն Առակներ:
- Ճ. — Ննգումն Յովնանու:
- ՃԱ. — Տերումակն Աղօթք:
- ՃԲ. — Հաւատյ Հանգանակ: Վ

Յայտաւուրքը կ'ըսէ թէ «մեկնեաց և զքարոզս եկեղեցւոյ և զաղօթանին»: Գարողները կը հասկնան, «զաղօթանին» հասանարբ ըսել կ'ուզէ մաղթանքները:

Դուրեան Սրբազանի կարծիքը ըստ

տեսակի գործեր» պարտաւոր եմ ընդունել վճռական: Վճիռս կուզայ Պատարագամտոյցէն, միւսները չեմ կարգացած:

2. — ԱՅՆՆԱՐԱՆՆԱԿԱՆ

Հանրածանօթ է իր ատենաբանութիւնը եկեղեցւոյ միութեան համար զուժարուած ժողովի մը մէջ, ի Հռոմիլայ, իրողութիւն է որ այդ ատենաբանութիւնը կը սկսի Տարսոնի եկեղեցւոյն յիշատակութեամբ: Ստեղծուած շփոթութիւնը պարզ է:

ԾԱՆՈԹ. — Թէ ծաւալը, թէ գնացքը, և թէ շօշափուած նիւթը կը պատկանին առանձնական ընդլայնման յարմար ստեղծու: Չենք կրնար երկու ժամ մարդիկը կեցնել և անոնց զլխուն մեկնողական կարգալ: Այդ ատենաբանութեան մէջ Համբրոնացիին ոճը կայ խանդոտ, ամուր, նոյն իսկ հետտոր, բայց ոչ այն մեծ խնդիրը որ քրիստոնեայ եկեղեցիներուն այնքան ցանկալի միութիւնն էր, մինչև այսօր ալ չի բազործուած: Իմ կարծիքովս ատիկա առանձինն մարզանք մըն է միութեան խնդրին շուրջ տեսական տարողութեամբ, բայց չի կրնար արտասանուիլ պատմականօր ժողովի մը առջև: Մնաց որ այդ ժողովին զուժարման վայրը պատմութեամբ Հռոմիլան է, մինչ ատենաբանութիւնը կը սկսի Տարսոնի յիշատակութեամբ:

Թուղթ առ Լեւոն արեան. — Ամէնէն արժէքաւոր մասը Համբրոնացիի գործին: Գրուած միութեան խնդրին շուրջ դարձեալ: Բայց թանկագին անով որ առանձնական գիր մը ըլլալուն լեցուն է շատ շահեկան մանրամասնութիւններով: Իր, արեւելահայ եպիսկոպոսներու, ժամանակակից իշխաններու, նոյնիսկ թուրք աւատապետներու նկարագիրներով: Ասկէ դուրս, ոճին շարժումը, յուզումը, գրեթէ կիրքը, կուտան այդ տողերուն տեսակ մը ճշմարիտ ատենաբանական գնացք, շատ աւելի իրաւ և պարզալոյսէն արժէքաւորքան իր միւս անարհուջակ կողմերը — Տիեզերական ժողովի տեսնաբանութիւն և հաւանարար խօսած միւս ճառերը Համբարձման, Ս. Հոգիի առիթներով — Լամբրոնացիի անձնականութեան, կըքոտ խառնուածքին, «անդուն ճերանդին», տարօրինակ որքան պատուական վկայութիւնն է թուղթը: Չեմ վարանիր մտանցնելու զայն Փարպեցիի

առ Վաճանց Մամիկոնեան բուղրին, որ նոյն-  
քան թանկագին Ե. զարու մեր հոգեբանու-  
թենէն և բարեբերէն իբր վկայաթուղթ:

**Ճառեր.** — Թիւով հինգ, որոնցմէ եր-  
կուքը կը նկատուին գլուխ գործոցներ,  
Համբարձման և Հոգեգալսեան սրտայոյզ  
էջերը: Ալիշան, մանաւանդ վերջինին մէջ  
մեր հին գրականութեան ամէնէն արժէքա-  
ւոր էջը կը տեսնէ: Կրօնականին չարագան-  
ցութիւն մը կայ այս վճիռին տակ: Իմ  
կարծիքով Հոգեգալստեան ճառին արժէ-  
քը իր յուզական տարրին գերակայութեան  
մէջ է: Մտածող մարդը, իր նախադասու-  
թեանց մէջ բանականութեան յաղթանակին  
հետամուտ, ն. կամբրոնացի քիչ անգամ  
իբ սրտին մտիկ ըրած է: Հասկնալի ըլլայ  
թերեւս որ իբ լաւագոյն գործերէն մէկը,  
Պատարագամտոյցը, մեկնական գրուածք  
մը, իրեն արգելք հանդիսանայ անձնակա-  
նութեան, այդ զեղուտին, չարուած բար-  
բանց մէջ իր նախութիւնը ուրիշ արգելք:  
Կը կարծեմ թէ իբ ճառերը եկեղեցւոյ բե-  
մերէն, այդ տօներուն առիթով, ատենա-  
բանուած ճշմարիտ էջեր են: Ահա թէ ուր  
է բանալին անոնց հրապոյրին: Բեմին վը-  
րայէն խօսք մը տաք, կը բքտ և յուզու-  
մով պէտք է ըլլայ և մատուցելի իր ուն-  
կընդիրներուն: Մտածումը յատկն է ա-  
մէն ատենաբանութեան, բայց ոչ թէ այդ  
ատենաբանութիւնը: Թերեւս սխալ է իբ  
ճառերուն մէջ մաս մը տեսնել տաղանդի  
և արդարացնել հասարակաց կարծիքը որ  
չվախցաւ անոր մէջ հեռուէն նշմարել կի-  
կերուն մը կամ Դեմոստէնէս մը: Անցողակի  
դիտել կուտամ որ մեզի եկած կտորները  
չեն պաշտպաներ նման կարծիք մը:

Կը յիշուին իբ անուևով ուրիշ թուղթեր  
առ Յակոբ ճշնաւորս են: որոնց վրայ  
կարծիք չունիմ քանի որ կամ սեսած:

Վենետիկցիները Ընօր Մասեմագիր  
ընդհանուր տիտղոսին տակ, կամբրոնացի  
պատարագամտոյցին հետ տպած են նաև  
բազմաթիւ գլուխներ պատկանող զիւանի  
էջ, որուն մէջ հաւատքի, եկեղեցական  
սպասնեքու, դաւանաբանական, ծիսական  
հարցերուն, քահանայական կենցաղի շուրջ  
չատ թանկագին մանրամասնութիւններ ըն-  
գելոյզ կը ներկայանան աշխարհիկ կեանքի  
չատ շահեկան և մեզի համար բոլորովին  
նոր մանրամասնութիւններով: Ամէն հարցի

շուրջ իբ բոլոր շիջերովը և միաքով ինք-  
զինքը նետող սա մարդը կերպով մը իբ  
ժամանակին անուզակի ներկայացումը  
կ'ընէ և դուք զիտէք թէ որքան քիչ է մեր  
գիրքերուն մէջ իրենց ապրած ժամանակը:  
Կամբրոնացիի ամէն ձեռագիր, թէկուզ դա-  
ւանաբանական, հետտրական, իմ կարծի-  
քով կը բերէ մաս մը բան շրջանին ապրուի-  
ններէն: Ուրիշ գրականութեանց մէջ ատե-  
նաբանական էջերը շատ շատ պատմական  
տարողութեամբ մը ուշագրաւ եղան: Այսօր  
իսկ կը կարգանք Դեմոստէնէսը զի անոր  
ճառերուն տակը շրջանին կեանքը սեւեւ-  
ուած է որոշ քանակութեամբ:

**Ց. — ԳՆՐԲՈՂԱԿԱՆ**

**Ա.** — Ետրականներ. — Անոր կը վերա-  
գրուին «Այսօր յարեաւս, Վերոգեալ կըզ-  
գիք», Ս. Գրիգորի թուանց ՎՈՐ ՂԻՍՅԱՆ  
Ատոնց մէջ բանաստեղծը չ'երեւիր: Դժուար  
է երեւելու ճարտիկ եպիսկոպոսին  
ազգեցութիւնը որով իբ տաղաչափած մէկ  
քանի կտորները պարտագրած ըլլայ իբ ա-  
թուին ենթակայ եկեղեցիներուն արարու-  
ղութեանց:

**Բ.** — Ունի տաղեր, որոնցմէ ծանօթ  
են 1. — «Ի սիրիին իւր Յովհ. Աւետա-  
բանիչ փափուկ իմաստիք»: 2. — «Ճաղ  
ի Հրեշտակագետս»: 3. — «Ի սուրբն  
Գեորգ»: 4. — «Ի թաղումն Տեսան, աղ-  
նիւ և խորագգած»: 5. — «Մեղեդի ի  
սուրբն Ասուածածին», «Գերովրէից գե-  
րագոյն»: Այս վերագրումները կուգան ա-  
նուններով Ալիշանի ուսումնասիրութենէն:

**Ճ. — ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ**

Չարհանելեան կը հաստատէ թէ յոյն,  
ասորի, լատին և ֆրանց լեզուներէ ունի  
բազմաթիւ թարգմանութիւններ: Չեմ ան-  
սած: Հայր Ալիշան կը յիշէ կաթողիկոսի և  
եպիսկոպոսի օրհնութեանց կարգը իրմէ  
ըլլան հեղինակուած: Չկրցայ գտնել զա-  
նոնք, բայց վանական կանոնադրութեանց  
հանդէպ իր նախասիրութիւնը — օտարնե-  
րէն մեր մէջ փոխադրելու զանոնք — կըը-  
նայ մեզի երաշխիք ըլլալ այդ կարգերուն  
իբ կողմէ յայտարարուած ըլլալուն:

(2) **Թ. ՕՇԱԿԱՆ**

**ՊԵՏՄԵԿԵՆ**

**ԿԻԼԻԿԵԱՆ ԱՄՐՈՑՆԵՐ**

**ԿՈՌԻԿՈՍ**

Թ. — Պատմութիւնը. — Մոզին մէջ պարիսպի ձեւով կանգնած և ցամաքի վերայ քարածայրի նման բարձրացած բնական այծ անուանի ամրոցը մէկ փարսափ ճանապարհով հեռու է Թաթլլը Սու գետակի բերանէն: Մովեզերքի ամրոցը երկաթութեան վրայ կը տեսնուին բնական անհամար խորշեր ու զերբուկներ, տարածուած ծովի կապուտակ ալիքներուն և լեռնաբլուրներու կանաչորակ կողերուն միջև, որոնց թիկունքներէն բարձրացող լեռները երկրին հին բնակիչներու անուշով կը կոչուին Արիմի կամ Արիմոս, հաւանաբար Արամացիք իմաստով: Ըստ յունական գիցարանութեան: Սակիս Տրոգազայի պատերազմէն զարձող Կիլիկիցի բնիկ Յոյներ հերքեցին այս առասպելը: և որովհետեւ Հոմերոս իր Իլիականին մէջ հին Ասորինքը եղող Արամացիները և ստոնց բնակավայրը ներգոյական հրովով կը յիշէ ին-Արիմիս (Εἰς Ἀριμίος), Լատիններ միտաոր անուշուի վրայ յոգը միացնելով, կարգացին Inarime, ըստ Վերգիլիոսի Ենէականին (Թ, 715-6).

«Ամբոս... Ինարիմ,

Այն որ սաստիւն Արամազզայ՝ կարծր է խշտի անկեալ Տիւփեայոյ: Անկէ քաղելով Վիրգիլիոս կը պատմէ հետեւեալ աւանդութիւնը, որը Հայր Արաէն Բագրատունիի թարգմանութեան՝

«... Հեծէր գետինն, որպէս յորժամ  
Արամազզ

Բարկանայթ փայլատակամբ  
զՏիփովհսիւ թօպէ զերկիր  
յԱրիմայս, ուր աւանդեն  
զՏիփովհսի լինել խշտիսոս:

Եւ այսպէս ալ կը մեկնաբանեն. — Արամազզի հակառակորդ հսկաներէն մին, յինաստիւրի կամ Կորիւրագլուխ Տիւփոն, անոնց կոտորածէն միակ վերապրողը, վերայիչեալ Արիմեան լեռներէն մէկուն քա-

րայրին մէջ չլթայակապ արգելափակուցաւ: Սա նախապէս սիրահարուած ըլլալով Աստղիկի, զայն հետապնդած էր մինչեւ Եփրատի ափերը՝ ուր երկու ձուկեր դիցուհին կորզելով, զայն գետին միւս կողմը կ'անցընեն ու այսպէս կը դատարին ընդհատասան սաստիկանուներու շարքը: Նախնի բանաստեղծներ և աշխարհագիրներ այլ և այլ տեղեր կը դնեն Արիմեանց լեռներն ու քարանձաւները, բայց ճիշտ պիտի ըլլար զանոնք դնել Կիլիկիոյ մէջ: Դիցարանութեան մէջ իրենց տեղը ունեցող Կոռիկոսի քարայրները նոյնքան հռչակաւոր են նաեւ աւանդավէպ պատմութեան մէջ, իբր Խորսիւտ ձորոս, որոնք կը գտնուին նոյն լեռներու միջեւ, բայց աւելի ծովեզերքին մօտ, իբր մէկուկէս մղոն հեռու բուն իսկ Կոռիկոսի հրուանդանէն (ըստ Ստրաբոնի՝ քսան սապարէնը), զոր պատմիչը կը ներկայացնէ իբր բուրշի հովտածեւ ընդարձակ գոգ մը, շրջապատուած բարձր քարածայրերէ, որոնցմէ մեծ քարայրին յատակը անկանոն ձեւով է և անհարթ քարուտ մը, բայց թէ զարդարուած մշտադալար ու նաև մշակելի բոյսերով, տեղ տեղ նոյնիսկ զբոսաբեր մշակութեամբ: Կայ նմանապէս ուրիշ քարայր մըն ալ՝ ուրկէ կը բխի ակառնակիտ ջուրի վտակ մը, որ սուղելով կ'եթթթայ ծովը կը թափի և կը կոչուի Գառն-Ջուր (Πεχρούς Նճար): Ուրիշ աշխարհագիր մը՝ Մեհա՝ աւելի պերճորէն կը նկարագրէ Կոռիկոսի ծաղկաւէտ շրջանը, չափազանցուած գոյներով: Հետաքրքրական է որ նորագոյն ուղեւորներ, որոնք կրցած էին այս շահեկան բնավայրը քննել: ո՛չ զբոսաբեր մի մշակութեան հանդիպեցան և ոչ ալ մշակելի այլ բոյսերու, ու գտան միայն մօրուտ ու ճախճային գետին մը, վերէն վար առկայեալ բարձրագիբ ապառաժներով, որոնց վրայ տեղ տեղ յունարէն արձանագրութիւններով: Այս զլխաւոր քարայրներէն գտա կան ուրիշներ ալ՝ որոնցմէ մէկուն մէջ կը լսուին ջուրի խոխոջանքներ: Ստրաբոն Ամասիացիի յիշած գետնասոզ վտակը կը թուի որ երկրաշարժի մը հետեւանքով երեւան եկած է, վասն զի նոյն տեղէն կ'անցնի և կը կոչուի Տեիլ Սու, և ասոր շուրջն է որ գալարազուարճ՝ բայց գոռարակոխ արտերու մէջ քրքումը կը մշակուի: Գլինիոս ընապա-

տուժը այս սահմաններուն մէջ կը դնէ Նոյնպէս զարմանալի և բարեշնորհ այլ աղբիւր մը, 'Նուս' որմէ խմողներ կը կազդուրուէին և զգոն ու արթնամիտ կը դառնային: Միջին դարու եւրոպացի պատմիչներէն ոմանք կը պատմեն որ իրենց նկարագրող գրութիւններուն կարմրադեղ նիւթը կոռիկոսի վազածանօթ քրքուձէն է որ կը պատրաստէին:

Հոռովմէական տիրապետութենէն առաջ կոռիկոս այնքան կարեւոր քաղաք մը չէր, այսուհանդերձ, իբր գաղթավայր, անկասութիւն կը վայելէր ու Նոյնիսկ գրամ կը կոխէր: Բայց Սելեւկեանց իշխանութեան ժամանակ կոռիկոս կը յիշուի իբր բաւական կարեւոր քաղաք և իբր վաճառական նաւահանգիստը Սելեւկիոյ: Յետագային, կիլիկեան այլ բանուկ նահանգներստներու կարգին, սա ալ անշքացաւ և դարձաւ ծովահէններու որջ մը:

Կոռիկոսի մէջ գլխաւոր չատտուածութիւնը Փայլածուն էր՝ որ աւարկայ էր մասնաւոր պաշտամունքի և որուն պատկերը կ'երեւայ յունական շրջանին քաղաքին մէջ կոխուած գրամներուն վրայ և որոնցմէ մէկ քանիներուն վրայ Փայլածուն ներկայացուած է ոտքի կանգնած դիրքով, այլ ձեռքին մէջ կրելով սկահ մը, իսկ ձախին մէջ՝ օձագլուխ գաւազան (caducee) մը: Օպիանոս պատմիչը կը վկայէ որ կոռիկոսի մէջ ծնած ըլլալով, քաղաքը իր անունովը կը կոչուէր: Երբ Հոռովմէացիք կիլիկիան հռովմէական նահանգի մը վերածեցան, կոռիկոս մեծ կարեւորութիւն ըստացաւ ու կիլիկոն քաղաքին վրայ կտառվաբիչ գրուեցաւ: Քաղաքին մասին շատ առիթներով կը խօսին Տրտոս-Լիվիոս, Պլինիոս և այլ բազմաթիւ պատմագիրներ: Յետագային կոռիկոս դարձաւ Սելեւկիոյ նաւահանգիստը ու Օպիանոս կը գրէ այս առթիւ սորոնք Հերոսիան քաղաքէն մինչեւ կոռիկոս կը նաւարկին: Ստեփանոս Բիւզանդացի կը պատմէ որ կոռիկոս իր ժամանակին Սելեւկիա գաւառին ամենէն կարեւոր քաղաքն էր ու կ'աւելցընէ որ ան նաւահանգիստը էր ունէր և փոքրիկ կղզի մը: Այդ շրջանին կոռիկոս տակաւին ծովահէններու կայան մըն էր՝ ուրկէ ծագուցէ կոռիկոսցի լսած էր:

Կոռիկոսի մասին հնութեան մեզի փոխանցած տեղեկութիւնները շատ քիչ են, մինչդեռ, ընդհակառակը, Միջին դարէն մեզի հասածները շատ աւելի կարեւոր են: Corycus՝ որուն այլաշրջուած մէկ անունը կը գտնուի Gorigos ձեւին տակ, Բիւզանդացուց և Հայոց իշխանութեան ժամանակ կարեւոր բերդաքաղաք մըն էր: Յուստիանոս կայսր նորոգել կու տայ կոռիկոսը բազնիքներն ու անկեխանցը: Երբ կիլիկիոյ ծովեզերեայ ու ներքին բազմաթիւ քաղաքներ կը զիւնդրեն Արարական արշաւանքին առջեւ, կոռիկոսի յիշատակութեան չենք հանդիպել, որմէ կարելի է հետեւցընել որ է: Գարուն վերջերը քաղաքը եթէ ոչ բոլորովին ամայացած, գոնէ անշքացած էր, իր անցեալ մեծութեան վկաններ ձգելով միայն իր բազմաթիւ շէնքերը, շիրմաներն ու արձանագրութիւնները: Իր աւերակները՝ որոնք մասնաւորաբար այդ երկու շրջաններուն կը պատկանին, ցոյց կու տան որ եթէ ոչ ճարտերի չափ կտրեւոր, գէթ անկէ աւելի ընդարձակ էր: Պաշտպանութեան արշաւանքի ժամանակ ծովեզերեայ այլ ամրոցներու կարգին սա ալ նորոգուեցաւ ու նաւահանգիստն ալ ամրացուեցաւ Ալեքսիա կայսեր կողմէ արքունի նաւերով հոն զրկուած Եւստաթէոս անուն ներքինի զօրավարի մը ձեռքով:

Հայկական տիրապետութեան ժամանակ կոռիկոս իբր բնակավայր կը ծառայէր Ռուբինեանց իշխանութեան տակ գտնուող աւատական հայ Պառոններուն, որոնք կիլիկեան արքայատոհմի իշխանագուններն էին և պաշտօն ունէին պահելու կիլիկիոյ արքունի ճամբաները, երկրին արեւմտեան կողմէն: Կոռիկոսի աւատապետ Պառոնները մինչեւ Ռուբինեանց թագաւորութեան վախճանը, շարունակեցին յաջորդաբար բերդատէրները մնալ ու պաշտպանել երկրին ծովեզերքէն կամ հարաւէն ըլլալիք յարձակումները: Հրեայ ուղեւոր Բենիամին Դուաւը երբ 1163ին կիլիկոսէն նաւելով կոռիկոս ցամաք կ'ելլէր, Արամի և Վաւի կոռիկոսը ի յակնէ յանուանէ ի յելլով Թոսոս Բ.ը, իբր «թագաւոր լիբանց»։ ԺԲ. դարուն ի վերջ, կոռիկոսի իշխան կամ բերդատէր կը յիշուի Սիման կոռիկոս, հաւանաբար յոյն իշխանական դարմին

պատկանող մը և կամ յունահաւան Հայ մը։

Ենթրհիւ իր ծովային առաջնակարգ դիրքին և բնական պաշտպանութեան և Կիպրոս կղզիի մերձաւորութեան, Կոստիպոս Կիլիկիան մեր իշխանութեան օրով, ամբողջ երեք դար, եղև զինուորական և առեւտրական կարեւոր կեդրոն մը։ Միջին դարուն, Կիլիկիոյ ծովափնեայ Հայերը լաւ նաւորդներ էին։ Լեւոնային Կիլիկիցիք անասնաբանութեան և երկրագործութեան զարկ տալու հետամուտ, դաշտային և մաւնաւանդ ծովափնեայ Հայերն ալ զարկ կուտային ծովային վաճառականութեան, ինչպէս որ իրենցմէ առաջ հոն բնակող Յոյներն ու Փիւնիկիցիները ըրած էին, ամէն բանէ առաջ լաւ նաւակայք մը ապահովելով իրենց առեւտրական նաւերուն համար։

Ինչ որ էին Ռուստի, Տիւրոսի և Աքիտայի առջև գտնուած կղզեակները այդ քաղաքներու պաշտպանութեան համար, նոյնն էր Կոստիպոսի կղզեակը՝ որ դիւրութեամբ ամբարցուած էր և կրնար դիմադրել արշաւողներու յարձակումներուն։ Կոստիպոսի կղզիին կամ ծովային բերդին մէջ էր հաւանաբար բերդատիրոջ պալատն ու եկեղեցին, ու կղզին էր որ քաղաքը կը պաշտպանէր ցամաքային բերդերով, յառակցեալ ամբողջի մը պէս։

Կիլիկիան իշխանութեան սկիզբի օրերուն, երկրին մէջ գտնուած հռովմէական և բիւզանդական բերդերն ու ամրոցները շատ թանկագին ծառայութիւն մատուցին մէկ կողմէ նորահաստատ իշխանութեան զինուորական և վարչական կազմակերպութեան տեսակէտով և միւս կողմէ երկրին ընդարձակման ու պաշտպանութեան համար։ Այսպէս երբ երկրին ընդհանուր զարգացման և տնտեսութեան օգտին Լեւոն Ա. արտասանեց 1201 թ առանձին դաշինքով որ ձեռնովացիք և Վենետիկցիք ազատ երթեւեկ և բնակութիւն ունենան և ապրանք ներածեն ու արտածեն Կիլիկիա, չորս մեծ վիճակներ միայն բացառութիւն նկատուեցան, Կոստիպոս, Կապան և երկու այլ բերդաքաղաքներ։ Բիւզանդական գրեթէ բոլոր զղեակներն ու բերդերը, սկսած Վահկայէն, իրարու ետեւէ, երբեմն բաւական ընդդէմդիութիւններէ յետոյ, հայ իշխաններու և զօրապետներու ձեռքը կ'իյնային և ուր կը հաստատուէին, Եւրոպայի

հետ անխուսափելի շփումներու իբր հետեւանք որդեգրելով բուն իսկ եւրոպական աւատապետական դրութիւնը։

Եղիպոսի Սուլթան Սալահէտտին ԺԲ. դարու վերջեր բեր Նեղոսի և Կիլիսիոյ միջեւ Նիւուէի սահմանները հռուստ, կ'ուզէր նորահաստատ Կիլիկիան իշխանութիւնն ալ նուաճել, Լեւոն Ա. վրձնեց շինթարկուիլ Սուլթանի բռնութեան ու որոշեց դիմադրել, իր յոյժը դնելով իր անառիկ բերդերուն և վիսաւորաբար Անաւարդայի զապառաժաւալը բերդին ու Կոստիպոսի ծովային ու ցամաքային պարպապատ բերդերուն վրայ, զորս վերանորոգելու հեռատեսութիւնը կ'ունենայ իր իշխանութեան առաջին տարիներուն, ի զէպ ժամանակի օգտագործելու համար սոյն աւանդիկ բերդերուն բնական ու արուեստական պատնէշները, մասնաւորաբար Կոստիպոսի մեծ Պուրնը, ինչպէս որ պիտի տեսնենք իր կարգին։ Կը թուի սակայն որ ԺԳ. դարու սկիզբը Կոստիպոսի ցամաքային բերդը մասամբ աւերուած էր, վասն զի Վիլլապրանտ որ 1212ին Տարսնէն հոս եկաւ, ցամաքային բերդը չի յիշեր, այլ կը յիշէ ծովանիստ քաղաքը միայն (in marisita) իբր բանուկ նաւահանգիստ, իր հողմէական ոճով զարմանալի շէնքերու աւերակներովը։

Նոյն տարիներուն Կոստիպոսի բերդատէր իշխանն էր Վահրամ Մարաշլախտ, որ Կոստիպոսէ զատ բերդատէր իշխանն էր Երկատ կոչուած ուրիշ բերդի մը, ըստ Ապուլֆարաճ պատմագրին։ Կամ վարչական ու զինուորական ձիւքերու և կամ ազգականութեան ու արքունի պաշտպանութեան ուստով, ինչպէս որ աղբիցիկ Արքայիսկոպոսիտի երկու անձրու թեմեր Առաջնորդ կը կարգուէին, այնպէս ալ միեւնոյն անձը կրնար իշխան ու բերդատէր կարգուիլ երկու ամրոցներու, արքունի գանձին ապահոված իր հասոյթներուն համեմատութեամբ։ Լեւոն Ա. Թազաւոր առանձին հրովարտելով Վահրամ Մարաշլախտ բերդատէր կարգած էր Կոստիպոսի երբ ձեռնովացիք դիմումնագրով մը կը խնդրէին Վահրամ իշխանին վճարուելիք մաքսատուրքէն ազատ կացուցուիլ, Լեւոն պարգեւագրով մը կը մերժէ ձեռնովացոց խնդրանքը, տրուած ըլլալով որ Կոստիպոսի մաքսատունը իր կարեւոր եկամտաւ

ներով կը ստատարէր արքունի ծախքերուն։  
 Մարաջխտըր Լեւոնի մահէն յետոյ ու-  
 զեց անոր կնուծեան առնել անոր եղբոր  
 աղջիկ՝ Ալիծը, որ Ռուբէն կամ Ռեմունդ  
 իշխանի մայրն էր և որ վերջինս թագաւոր  
 հռչակել տալու համար ապստամբեցուց  
 Տարսնի գլխաւորներն ու ժողովուրդը։  
 Բայց Կոստանդին Պայլ խնամակալ, ըլլա՛յ  
 գինուորական միջոցներով, պատժեց ա-  
 պստամբները։ Վահրամի հայրը Կոփրեզ  
 (Gofredi de Corco) ո՛չ միայն անունով,  
 այլ և հաւանաբար ազգով ալ Փրանկ էր,  
 որուն Մարիամ աղջիկը յետոյ իրեն կնու-  
 թեան առած էր Պալիանի Իպլինիանի որ-  
 դին՝ Փիլիպպոսը։ Կոստանդին Պայլ շնորեց  
 վահրամի ապստամբութիւնը, ու ետ առ-  
 նելով անոր իշխանական իրաւունքները,  
 նուաճեց բովանդակ Կոռիկոսի նահանգը ու  
 երբ Լեօնի մահէն յետոյ Կոստանդին Պայլ  
 իր Հեթում որդին թագաւորեցնելէ յետոյ,  
 իր միւս որդիներուն աւագ իշխանութիւն-  
 ներ և ստացուածներ շնորհեց, Օշին որդ-  
 ւոյն ալ Կոռիկոսի բերգատիրութիւնը տը-  
 ւաւ։ Ասոր վրայ բնական էր որ Վահրամի  
 Սմբատ որդին ուզէր պահել Կոռիկոսի վը-  
 բայ հորը ունեցած իրաւունքները, իբր հօ-  
 րը անդրանիկը՝ ըստ Երուսաղէմի ծանօթ  
 Օրինաց (Աստիզք) տրամադրութեանց։ Կոս-  
 տանդին թագաւորահայր, սակայն, կը գի-  
 մէ իր Յովհան Իպլինեան փեսին խորհուրդ-  
 ներուն և սա ալ ուրիշ իրազէտներու հետ  
 խորհրդակցաբար, իրաւունք կուտայ Կոս-  
 տանդինի, որով Կոռիկոս, ինչպէս ուրիշ  
 բերդատիրութիւններ, ո՛չ թէ հայրենական  
 ժառանգութիւններ կը ճանչցուէին, այլ  
 արքունի իրաւունքով և հրովարտակով  
 կարգուած իշխանութիւններ, նահանգային  
 վարչութեանց ձեւով։ Ասոր վրայ Օշին  
 իշխան տէր և ժառանգ կը կարգուի Կոռի-  
 կոսի վրայ։ Սա իր պառնուութեան տարի-  
 ներուն, կը նորոգէ ծովային ու ցամաքա-  
 յին բերգերն ու աշտարակները և նոր շէ-  
 նութիւններու ձեռնարկելով, կ'աւարտէ  
 1258ին ու արքունի պատմիչէն իրաւամբ  
 կը կոչուի և Տէր գերագոյն զղեկին Կոռի-  
 կոսիս։ Ու երբ 1255 Մայիսին թաթար  
 Սանի մօտ գեսպան կարգուած Ռիւպրուք,  
 վանական ճանապարհորդագիրը, Կիլիկիա  
 կը վերադառնար, նոյն ատեն լուր կը հաս-  
 նէր որ Հեթում թագաւոր ալ ողջամբ կը

դառնար Թաթարաց երկրէն, որուն վրայ  
 Կոստանդին թագաւորահայր իր բոլոր որ-  
 դիները Սիս կը ժողվէր, մեծ ուրախու-  
 թեամբ հանդիսադրելու համար թագաւոր  
 որդւոյն վերադարձը։ Ռիւպրուք, որ ներ-  
 կայ էր խրախճանքին, կը պատմէ որ Պա-  
 առն Օշին միայն բացակայ էր, զգի շինէր  
 բերդ մի, հաւանաբար աւելի փնտսուած  
 ցամաքային բերդը։ Այդ տարիներէն սկսած  
 Կոռիկոս արգէն Կիլիկեան Հայաստանի  
 գլխաւոր նաւահանգիստն է ու Լեւոն Ա.  
 թագաւորի պատերազմական ծովային ամ-  
 բոցը։ 1190 Յունիս 15ին, որ է Փրէտէրիք  
 Շիկամօրուս գերման կայսեր Կալիսկազնոս  
 գետի մէջ ջրահեղձ ըլլալէն հինգ օր առաջ,  
 իր բանակին մէկ մասը եկած Կոռիկոսի  
 նաւակայքը ապստանած էր, անկէ Ան-  
 տիոք նաւելու համար, վան զի այդ շէր-  
 վանին Կոռիկոս կարելու նաւահանգիստ  
 մըն էր, երբ տարիներ առաջ Հեթումեան  
 Կոստանդին իշխան մեծ Պառոնը, որ Հա-  
 յաստանի Պայլն էր, Լեւոն Բ ի մահէն յե-  
 տոյ Կոռիկոսի բերդը նուէր ստացած էր  
 և զոր կ'ուզէր իր կրտսեր որդւոյն՝ Օշինի  
 յանձնել, ինչ որ կատարուեցաւ իրաւական  
 ամէն գործողութիւն լրացուելէ յետոյ։  
 Երբ հելլէն յելուզակ Գանաքի՝ Երու-  
 սաղէմի Ամաւրի թագաւորին առաջին կի-  
 նը՝ Սղիվման՝ Կիպրոսի ծովեզերքներուն  
 վրայ աւելանակեց ու մանուկներով ու  
 կարասիներով կրագեան Անտիոք գերի  
 տարաւ, քաղաքին բերդատէր Կիր Իսա-  
 հակի մօտ, 1194ին Լեւոն Ա. բռնի պա-  
 հանջեց զիրենք և թագուհին Կոռիկոս բե-  
 բելով, Ամաւրի թագաւորը իր մօտ հրա-  
 ւիրեց ու անոր յանձնեց իր գերուած ըն-  
 տանիքը, մեծ խնջոյքով մը զիրենք պատ-  
 ուելէ յետոյ։

ԱՐՏԱԻԱԶԳ ԱՐԳԵՊԻՍԿՊՈՍ

(5)

36



**ԼԵԶՈՒՆԳԻՏԱԿԱՆ**

**Ա Շ Խ Ա Ր Հ Ա Ր Ա Ր**

**Կ Ա Ս Ն Ո Ր Հ Ա Յ Ե Ր Է Ն<sup>(\*)</sup>**

Նախ երկու խօսք այն մասին թէ պէտք է ստել աշխարհաբա՞ն թէ աշխարհաբար (ինչպէս և գրաբա՞ն թէ գրաբար), այսինքն այս բառը կազմուած է բա՞ն բառով թէ բար մասնիկով:

Շատ վէճեր են տեղի ունեցած այս մասին, յատկապէս արեւմտահայ գրականութեան մէջ, որոնց թւումը կամ ամփոփումը մեր աշխատութեան ծրագրից ու նպատակից դուրս ենք համարում: Յաղթահարեց այն կարծիքը, թէ երկրորդ ձևն է ուղիղ, որին հետեւեալ է այժմ եւ գրողներին ամենամեծ մասը: Գլխաւոր ապացուցումը Բալկաններէն բառն էր, որ կազմուած է նոյնպէս օրէն մասնիկով՝ իբր մականայ: Աւելի լաւ ապացոյց է աշխարհօրէն բառը, որ գործածել է Շնորհալիւն՝ Ս. Պարոմարի վկայարանութեան յիշատակարանում: Ըրտտասորւոց (քնազրի) շաղփաղփ եւ ծամածուռ անյարմար եւ աբխաբոցէն բանիցն գոյր<sup>1</sup>:

Ինչպէս որ միջին հայերէնը շարունակութիւնն է գրաբարի, նոյնպէս և աշխարհաբարը շարունակութիւնն է միջին հայերէնի: Սակայն մենք տեսանք որ միջին հայերէնը մի ընդհանուր բառ է միայն եւ կան իրար ժամանակակից զանազան միջին հայերէններ, որոնցից մէկը՝ Կիլիկեան հայերէնը, պետականութեան շնորհիւ բարձրացաւ գրականութեան: Հետեւաբար և ունինք բաղմամբիւ աշխարհաբարներ<sup>2</sup>: Այդ բառով հասկանում ենք այստեղ այն խօսակցական հայերէնները, Հայաստանի և գաղութներին զանազան կողմերում, որոնց շարունակութիւնն են կազմում արդի բարբառները:

Բայց ինչպէս որ գրաբարի եւ միջին հայերէնի սահմանը որոշելու համար կարելի

էէ դենը մի որեւէ վճռական կէտ, նոյնը նաեւ միջին հայերէնի եւ այդ աշխարհաբարների համար: Այնպէս որ երբ կարգում ենք աշխարհաբարի հնագոյն շրջանի գրուած քննքը, կարծես զգում ենք դեռ միջին հայերէնի շունչը:

Անա այգպիտի մի նմոյշ 1591 թուից, Յիշատակարան Բարսեղ Վարագեցու (տպ. Ռիւանդ կտ. Ժ. էջ 34).

Աստուած ողորմի ասացէք խուս Սարգսին, որ բաղում աշխատանք ունի սուրբ եկեղեցեաց վերայ, որ եբեր զեկեղեցւոյ դրանդին եւ եղև պատճառ որ դռներն ամէն քարէ շինեցին. զերկու եկեղեցւոյ սալարս. զերկու ժամտան զերկու խորանն, զսան քարերն, զզաթարի քարերն, որ յառաջ չկայր՝ նոր արարին. Զաֆար փաշէն թաղրէզ կու նստէր. քէհից դաստուր առանք շինեցինք. քէհէն ի վան կու նստէր. սուպաշին երէկ կու քակեմ, ժամատուն ի դուրս էր դրեր. նոր խորան էք շիներ. Ոսորով աղէն Իսքանտար փաշի զուլն Զաֆար փաշին խզմաթ կանէր. մէջն անկաւ եթող. ու զմարդիկ յափսնն եհան. թէ չի քակուեր նա շատ տուգանք կառուէր Փառք ներդուլթեան Աստուծոյ. յամենայն ժամ. ամէնս:

Երկու յատկութիւն ենք տեսնում աշխարհաբարի առաջին նմոյշների մէջ, 1. գրաբարի սուտ խառնուրդ, 2. տեղական բարբառների կնիքը. այնպէս որ կարելի է ստել, թէ իւրաքանչիւր գաւառ ունի իր տեղական առանձին աշխարհաբարը, որ զրոգի գիտութեան համեմատ մօտենում կամ հեռանում է գրաբարից:

Տալիս ենք այստեղ հինգ նմոյշ աշխարհաբարի ամենահին գրուած քննքերից, բոլորն էլ Ժէ. գարից՝

1. Արձանագրութիւն 1609 թուից, որ աւանդում է Զաքարիա Սարկաւազը, կտ. Գ. էջ 22 (Յովհաննէս վանք). կրում է Երեւանի բարբառի կնիքը.

Իլլաննու Արուստի այգին տուինք յիշատակ սուրբ Կարապետիս. ինչ մարզ էս բանիս միջումն այլեւայլ խօսք յետ և յառաջ բան ասայ ու կտրայ, սուրբ Կարապետն իւր յիշատակն կտրայ:

2. Մի հատուած Առաքել Դավրիժեցու Պատմութիւնից (տպ. Վաղարշապատ 1884, էջ 457). գրուած է 1662 թուին եւ

(\*) Վերցում մեծամուկ հեղինակի «Պատմութիւն Հայ Լեզուի» գործէն (ԻՋ. Գյուլս):

կրում է Կիլիկիան միջին հայերէնի կնիքը։  
 Եւ է քար մի, որ օձի քար ասեն, եւ  
 թուրքերէն խորելիազ աղչասի ասեն, բուր  
 և սպիտակ լինի, ի սաստֆի շքնանն է,  
 մէկ երեսն ղուպայ (գամբթան) է և մէկ  
 ի երեսն դուր. եւ ի գուր երեսն ունի  
 մարդուրայ բարակ սեւ թել և է այսպէս.  
 խախաթն նորա այն է, որ թէ ուպ, որ  
 է պէգմաղով ի վերայ օձիկ ցաւոյն կարմիր  
 տեղին դնես, նա կպի ի վերայ կարմիր  
 տեղին և ութն օր չի փրթիր ի վերայէն  
 մինչև որ ողջանայ Աստուծով ։»

«Ծասը՝ որ է գոյնն կանաչ փէրփէրի  
 գոյն, եւ կայ ի քինքն կարմիր կետեր  
 շատ, եւ մօտ Ֆուանկն մախպուլ է. եւ  
 պիտէ է ի բանելն, եւ շատ է. ամեն տեղ  
 կայ ։»

3. Պարզաբանութիւն հոգեմտազ Սաղ-  
 մուսացն Գալթի. ի նուաւտ Յունանիսէ  
 վարդապետէ Կոստանդինուպոլսեցւոյ տը-  
 պագրեցեալ արդեամբք եւ գոյիւք Ազու-  
 լեցի խօճայ Գուլնազարի որդի խօճայ Նա-  
 հապետին, Վենետիկ 1687: Յառաջարանի  
 մէջ ասուում է թէ Ազուլեցի խօճայ Գուլ-  
 նազարի որդի խօճայ նահապետը տեսնելով  
 որ Իսաուլացիք ունին Սաղմոս այնպիսի  
 լեզուով որ ամէնքը հասկանում են, ինքն  
 էլ ցանկացել է ունենալ հայ ժողովրդական  
 լեզուով մի Սաղմոս: Իր փափաքը յայտնել  
 է Պոլիս, բայց չի կարողացել իրացնել:  
 Վենետիկ գնալով յայտնել է Յովհաննէս  
 վարդապետին եւ անա վարդապետը լըրա-  
 ցնում է նրա փափաքը: 840 երեսանոց  
 ընդարձակ մի գիրք է, որի լեզուն խառ-  
 նուրդ է գրաբարի, արեւմտեան աշխար-  
 հաբարի եւ արեւելեան աշխարհաբարի.  
 կան նոյնիսկ ինձանից, թզանից ձեւերը:  
 Հեղինակը Պոլսեցի լինելով՝ ընդհանուր ոճը  
 արեւմտեան հայերէնն է:

«Իմ հոգւոյս խորունկ և ծածուկ խոցերն  
 և ցաւերն սրտիս և լերդիս խորունկ տե-  
 ղերէն գտաւով դէպ քեզ աղաղակեցին  
 տէր աստուած. քոյ սականաց ձայներովն,  
 իբր քոյ երկնային դռներին ձայնին նման  
 ձայն հանելով և որոտալով առ քեզ գո-  
 չեցին, եւ ճար խնդրեցին բժշկութեան:  
 Ձէյտե՛ ամէն քո զբօսանքդ և քո ալիքդ իմ  
 վերայես անձ կացան, իբր քո ամէն բար-  
 կութիւնդ և ցասու՛նքդ, քո զանազան  
 փորձութիւնքդ և քո պատուհաններդ խառ-

նակեալ ծոյճու մրրկաց տալգաներին նման  
 իմ վերայես անց կացան, և զիս ծածկեցին  
 և խեղճ արարին» (էջ 218):

4. Գանձ չափոյ՝ կշռոյ՝ թըւոյ՝ եւ  
 գրամից բոյր աշխարհի. ժողովեալ Ղու-  
 կասու Վանանդեցույ, ծախիւք և ի խնդրոյ  
 հայցման Ջուղայեցի Սալատուրի որդի պա-  
 րոն Պետրոսին, 1699 յԱմստեղղամ: Կրում  
 է Ջուղայի բարբառի կնիքը:

«Մօսկովի ալիշվերէշի փողն արծաթ է,  
 որ սօմ սախ: 1 ունիւուող սուկին 110, 120  
 կօպէք այ: 1 թօքմայ մարչին՝ 55,60 կօ-  
 պէք այ, զան աւել կան պակաս: Ինչ զարայ  
 հաստ իքմին կայ ողջ փութով կու խօսին.  
 և ինչ բարակ իքմին կայ՝ Ֆուլթով խօսին»  
 (էջ 36):

5. Մի հատուած Ջաքարի սարկա-  
 ւազի Պասմութիւնից, հտ. Բ. էջ 9, գրուած  
 1699 թուին. Կարեցի գիւղացոց բերանը  
 գրուած մի խօսք է. ընդհանուր ֆօնը զը-  
 բաբար է, բայց կրում է Երեւանի բար-  
 բառի կնիքը:

«Ծահի սոոց հողի յայտնի լիցի ի կարբույ  
 ողորմելի շինականացս: Ջի մեք լուաք թէ  
 Սամանուլ է գալիս աշխարհս մեր, մեք  
 զղլբալի եմք սովոր: Գեղով ելանք փա-  
 խանք ելանք թէ Սամանուլոցն ծառայ չեմք  
 կարող լինել: Եւ եկաք դէպ ի օսանանս  
 քոյոյ տէրութեանդ ։»

ԺԼ. գարուծ շարունակուում է դեռ նոյն  
 ոճը. բարկանութեան լեզուն զուտ գրաբար  
 է մանաւանդ լատինաբան գրաբարը: Հագլու  
 երբեմն երևում են աշխարհաբար գրքեր:  
 Անա գրանցից վեց նոյոյ՝ ժամանակա-  
 գրական կարգով:

1. Մի հատուած Երոզէրի Արամեան  
 լեզուի գանձից, որ հայերէնի քերական-  
 նութիւնն է լատիներէն լեզուով (այ. Ա.  
 մլատեղղամ 1711): Այստեղ իբր յաւելուած  
 կան աշխարհաբարի նմոյշներ բուրն էլ  
 բարբառով: Յաջորդը Երեւանի բարբառով  
 է (էջ 347).

ա— Այ տղայ կազար գնա մին մեր Ծա-  
 տուրն կանչէ դայ:

— Աղայ գնացի Ծատուրն նոր տեղ էր  
 մտել. սասց թէ շորս հազնիմ դամ:

— Բարի իրիկուս Աղային թողութիւն  
 անես Աղայ շատ վաստակի էս օր շուտ  
 գնացի տեղս Ղազարն եկաւ սասց Աղեն  
 կանչում այ:

— Գրետես արկազէր Մատուր, ինչու քեզ էսէնց բիվարտու կանչեցի:

— Հրամայեալ զուլուզիտ հազիր եմ, — Իգուց արկազէր Մատուր մեր տանն հացկերուտ այ՛ շատ մարդ եմ կանչել...»

2. Գիրք որ կոչի ճիմն ստուգութեան հաւաքեցեալ յուսեմնէ բանասիրէ, Պոլիս, 1763, գրաբարը միացած Պոլսի ուսմականի հետ՝ թուրքերէն բառերով խոսն:

«Աճէրէ՛ ամենայն ազգքն խաշապաշտից՝ են նոյն առաքելականի սրբոյ եկեղեցւոյն անդամք, և որդիք, և հետեւողքն առաքելականի եկեղեցւոյն առձայնին. զէրէ Ազամ բանական էր և մենք այ Ազամայ որդիք եմք, անոր համար բանական կըսուիմք. վասնորոյ՛ հիմիալ, թէ որ Գրիստոսի առաքելոցն հետեւիմք նէ առաքելական կլլամք, և առաքելական կու կոչուիմք: Եւ եթէ չի հետեւիմք նէ՛ շիմք ըլլար» (էջ 29-30):

Ձեռն հոգեւոր, Պոլիս, 1787, գրեթէ նոյն լեզուով ինչոր նախորդը:

«Թէ որ ասենք, յաւուրս մէսիայիս պիտի բար խաղաղութիւն լինի, ինչպէս ասեր է Դաւիթ... իմտի ասոնք ինչպէս զըթ չեն: Ասեմ քի ով հրեայք, զայն Դաւթի սաղմոսն դուք ի վերայ Սաղմոսնի կու մեկնէք. եւ յորժամ կամիք հաջել ի վերայ աւետարանչացն կու դարձնէք ըզտիւմէնն ի վերայ Գրիստոսի: Լաքին մանի չէ. կէրէքտէն այն սաղմոսն ի վերայ Գրիստոսի եսիսմիչ կուլինի. զէրէ կասէ Դաւիթ...» (էջ 94):

4. Սաղատուր վարդապետ Սիւրմելեանի Համառոտ բուարանութիւն աշխարհաբար, Վենետիկ, 1788, զուտ աշխարհաբար է առանց գրաբարի, միայն գարձեալ Պոլսի ուսմիկ ձեւերով:

«Իրեք կերպ կլլայ կարող: Առջի կերպը ան է՛ որ համրողը ու յայտնողը հաւատար կըլլան, այսինքն թէ վերինը, և թէ վարինը նոյն բախամ կըլլան. զորօրինակ ասոնք. 2/2. 3/3... Երկրորդ կերպը աս է որ վե-

րինը մենծ կըլլայ քան զվարինը: զորօրինակ ասոնք 3/2, 5/3... Երրորդ կերպը աս է, որ վերինը պատիկ կըլլայ քան զվարինը. զորօրինակ ասոնք. 1/2, 3/4...» (էջ 60):

5. Գիրք որ կոչի բանալի գիտութեան, (բառարան հայ-ուս, ուսուհայ և խօսակցութիւն հայ-ուս.) Կեղինակն է Կղէօպատ. րայ Սարաֆեան, Սանկպետրուրդ 1788. մաքուր արեւելական աշխարհաբար է՝ խոսն գրաբար ձեւերով:

«— Ուր ես գնում հրամանքդ այտպէս կանուխ:

— Սո գնում եմ դպրատունն:

— Յորում ժամու պարտիս հրամանքդ տեղն լինի:

— Երբ որ զանգակն հարէ:

— Յորում ժամու հարէ զանգակն:

— Եթե՞նորդ ժամուն:

— Աշակերտքն որք գալիս են յեա հաւելոյ զանգակին լինումէ նոցա պատիժ:

— Ուսուցիչն նոցա նստուցանում է ի վերայ ծնկանց:

— Շատ են նստում նոքա այնպէս:

— Միչի այն ժամանակն երբ ուսուցիչն նոցա հրամայէ կանգնել» (էջ 245):

6. Տեսութիւն համառոտ ճիմ եւ նոր աշխարհագրութեան, Հ. Ղ. Ինճիճեան, Վենետիկ, 1791, մաքուր արեւմտահայ աշխարհաբար:

«Վառչալա կամ Վարչո մայրաքաղաքը բոլոր թագաւորութեան լեհու ուր կը նստի թագաւորը. քաղաքը պարսպապատ է, Վիսա գետին վրայ շինած. պատիկ բայց իրեն եթէ արուարձաններով կամ վարչենբուն չորս գիացեն ցըցերով պատնէչ կամ մէթէրիզ քաշեցին. քովը ունի մէկ մեծ գաշտ մը ուրտեղ կըլլայ իրենց ժողովը թագաւոր ընտրելու վրանի կամ շատըրի տակ» (էջ 71):

ՊՐՈՑ. Հ. ԱՃԱՌԵԱՆ

(Շարունակելէ)

Թ Ո Ւ Ա Շ Ա Մ Ա Ր

Պ Ա Ղ Ե Ս Տ Ի Ն Ի Բ Ն Ա Վ Չ Ո Ւ Թ Ե Ա Ն

Ս. ՅՆԿՈՒԹԻ ՆԵՐՍՆԷՆ

Ա Մ Ս Օ Ր Ե Ա Յ Լ Ո Ւ Ի Բ Ե Ր

1946 Մայիսի վիճակագրութեանց համաձայն, Պաղեսիին բնակչութեան թիւն է 1.912.110, որուն 66.550-ը վրանաբնակ են:

Իսկ կրօններու համեմատ բախուած, Պաղեսիին բնակչութեան թիւը հետեւեալ պատկերը կը ներկայացնէ:

Իսլամ՝	1.143.330
Քրիստոնեայ՝	145.060
Հրեայ՝	608.230
Այլեալ՝	15.400
Համագումար՝	1.912.110

Պաղեսիին ամենէն բազմամարդ հաղաքն է Թէլ-Ավիւ, որ ունի 183.200 բնակչութիւն, ամբողջութեամբ հրեայ, բացի 130 իսլամներէ, 230 քրիստոնեաներէ եւ 330 այլեալ ազգութիւններէ:

Սրբորդ մեծ հաղաքն է Սուսադիմ, որ ունի 164.440 բնակչութիւն, 99.320ը հրեաներէ բաղկացած, 33.680ը իսլամներէ, եւ 31.330ը քրիստոնեաներէ ու 110 անձ օսարներ կը հաշուուին:

Սրբորդ մեծ հաղաքն է Հայճան, որ 145.430 բնակչութիւն ունի, որուն 74.230ը հրեայ, 41.000ը իսլամ, 29.910ը քրիստոնեայ եւ 290ը օսարներ են:

Չորրորդ մեծ հաղաքն է Սաճա կամ Յոպպէ, որ 101.580 բնակչութիւն ունի, որուն 53.930ը իսլամ, 30.820ը հրեայ, 16.800ը քրիստոնեայ եւ 30ը օսարներ:

ԾԱՆՈԹ. — 1922 բուականին կասարուած մարդահամարը ցոյց կուտար 757.188 բնակչութիւն, 1931ի մարդահամարը՝ 1.035.154, իսկ 1946 արւոյ վիճակագրութեան համաձայն՝ Պաղեսիին բնակչութեան ընդհանուր թիւն է 1.912. 110 անձ:

Պ Ա Ղ Ե Ս Տ Ի Ն Ի

\* 9 Յունիս Բշ. — Ս. Հռիփսիմեանց տօնին առթիւ Ս. Գատրիարք Հայրը ներկայ գտնուեցաւ Ս. Հրեշտակապետաց Եկեղեցւոյ՝ Ս. Հռիփսիմեանց Սնդանին վրայ մատուցուած Ս. Գատարականի եւ ապա տեւորան զնաց շնորհաւորութեան տօնը:

\* 12 Յունիս Եշ. — Կէտորէ առաջ, Ս. Գատրիարք Հայրը ընկերակցութեամբ Հոգ. Տ. Հայրիկ Վրդ. Աւանեսանի, անդիպացոց Ս. Գէորգ Մայր Եկեղեցին զնաց մատնակցելու Անդրիոյ վեհափառ Թագաւորի Ծննդեան Տարեդարին առթիւ կատարուած պաշտամունքին: Արարողութեան վերջաւորութեան՝ Նորին Ամենապատուութիւնը հայերէն լեզուով մասնաւոր աղօթք արտասանեց Նորին վեհափառութեան եւ արքայական ընտանիքի բոլոր անդամներուն համար: Վսեմ. Բարձր Գոմիւէրի հրատեղրով, կէտօրին, Ս. Գատրիարք Հայրը ընկերակցութեամբ Հոգ. Տ. Հայրիկ Վրդ. Աւանեսանի ներկայ գտնուեցաւ պատուանդաններու բաշխման արարողութեան եւ զօրահանդէսին: — Երեկոյն, Նոյնպէս, ներկայ գտնուեցաւ Բարձր Գոմիւէրի ապարանքին մէջ սարքուած ընդհանուր պաշտական ընդունելութեանց:

\* 13 Յունիս Ուր. — Վաղուան տօնին առթիւ Ս. Գատրիարք Հայրը, Երեկոյնեան ժամերգութեան եւ նախատօնակին նախագանց:

\* 14 Յունիս Եք. — Ս. Գրիգոր Լուսաւորչի ճշն ի վերապէնէն տօնին առթիւ Ս. Գատրիարքը ներկայ գտնուեցաւ Ս. Գատարադին ար մատուցուեցաւ Ս. Գրիգոր Լուսաւորչի Սեղանին վրայ: Երեկոյն նախագանց պաշտամունքին եւ վաղուան կաթողիկէ Եկեղեցւոյ Սրբոյ էլմիածնի տօնի նախատօնակին:

— Գեր. Տ. Գէորգ Վրդ. Ճանաչեան, ի դիմաց Ամեն. Ս. Գատրիարք Հօր, ներկայ գտնուեցաւ լատինաց վարդարանի Եկեղեցւոյ պաշտամունքին, որ կատարուեցաւ ի հանդիստ հոգան լոնտօնի լեհական կերտնի նախագահ՝ Վլադիսլաւ Ռաթէիվիչին:

— Երեկոյն, Ամեն. Ս. Գատրիարք Հայրը նախագանց Ս. Թարգմանչաց նախակրթարանի զաշտահանդէսին, եւ բաժնեց մրցանակները՝ յաւընդ մարդկիկներուն եւ խումբերուն:

\* 15 Յունիս Կիր. — Կաթողիկէ Եկեղեցւոյ Սրբոյ էլմիածնի տօնին առթիւ, առաւօտեան պաշտամունքէն յետոյ հանդիսուար Ս. Գատարադ

մատուցուեցաւ Աւագ Սեղանին վրայ՝ ի Ս. Յակոբ: Պատարագեց և ջարդեց լուսարարայեա Գեոր. Տ. Նիշէշ վրդ. Տէրտէրեան: Ըւայր մերձի տանէ կատարուեցաւ Ս. Էլիմիակի հանդիսաւոր մազթանքը: Ս. Պատարագի և մազթանքի այն ժամը որ կատարուեցաւ. ժամը 10-11: Ծայնասփիւռի տրուեցաւ Երուսաղէմի ծայնասփիւռի ընկերութեան կարգազուրկութեամբ:

Ք 17 Յունիս Գշ. — Ամեն. Ս. Պատրիարք Հայրը՝ ընկերակցութեամբ Հոգ. Տ. Հայկազուն վրդ. Աբրահամեանի, Յոպղէ զնաց կալուածական և դատական խնդրոց առթիւ:

Ք 18 Յունիս Գշ. — Ամեն. Ս. Պատրիարք Հայրը՝ ընկերակցութեամբ Հոգ. Տ. Հայկազուն վրդ. Աբրահամեանի, այցելեց Յոպղէի Ս. Գլխազարի վարժարանը: Ներկայ գտուեցաւ խառնատեան աղօթքին, օրհնեց աշակերտութիւնը և ամփոքրջի քննութեանց բացումը կատարեց: Պարտեցաւ բոլոր դասարանները և ներկայ գտնուեցաւ վերի դասարանները քննութեանց:

— Երեկոյեան ժամը 8ին, Ամեն. Ս. Պատրիարք Հայրը ներկայ գտուեցաւ Բարձր Գոմիւնէրի ապարանքին մէջ ՄԱԿի պաշտօտինեան քննիչ յանձնախումբին ի պատիւ արուած ընդունելութեան:

— Երեկոյեան ժամը 8ին, Նորին Ամենապառուօթիւնը նախագահեց ժառանգաւորաց վարժարանի զբաղան երեկոյթին:

Ք 20 Յունիս Ուր. — Առաւօտեան ժամը 8ին Ամեն. Ս. Պատրիարք Հայրը՝ ընկերակցութեամբ Հոգ. Տ. Տ. Սուրեն, Հայկազուն և Պարզև վարդապետները և Հոգ. Տ. Յարութիւն Արեւոյաի, կատարեց Շղթայակրի կից Նոր շինութեանց հիմնարկէքի արարողութիւնը:

Ք 21 Յունիս Եր. — Կէսօրէ վերջ, ժամը 2ին Ամեն. Ս. Պատրիարք Հայրը Ս. Թարգմանչաց վարժարանի օրակին մէջ, վարժարանի տարեկան լապարարին բացումը կատարեց:

— Ըստ սովորութեան, զկնի երեկոյեան պաշտամունքին, Ամեն. Ս. Պատրիարք Հայրը կատարեց Ս. Գլխազարի ուխտի արարողութիւնը:

Ք 23 Յունիս Բշ. — Առաւօտեան ժամը 8ին, Ամեն. Ս. Պատրիարք Հայրը՝ ժառանգաւորաց վարժարանի օրակին մէջ կատարեց ամփոքրջի քննութեանց բացման արարողութիւնը և ներկայ գտուեցաւ բերանացի քննութեանց:

— Երեկոյեան ժամը 3ին, Գեոր. Տ. Գէորգ վրդ. Զանգեան, որ մի քանի օրերէ ի վեր անհանգիստ էր, Փրանսական հիւանդանոց փոխադրուեցաւ:

Ն Ո Ր Պ Ա Շ Տ Օ Ն Ն Ե Ր

Պատ. Տնօրէն ժողովը, Մատենադարանայեա Հոգ. Տ. Գրիգոր վրդ. Ուկանեանի տեղ, որ իբր սուսանոջ լինտան մեկնեցաւ, Գիւլպէնիկեան և Յետազրաց Մատենադարաններու տեսուչ Գրեանայեցի Հոգ. Տ. Տիգրայր վրդ. Տէրվիշեանը:

Նորայեան, վանքիս աւագ Թարգմանութեան պաշտօնը առժամաբար յանձնուեցաւ Պատ. Տնօրէն ժողովոյ ատենապետ՝ Հոգ. Տ. Հայրիկ վրդ. Ալայեանի:


Իսկ անդերձապետութեան և շրջապատութեան պաշտօնները յանձնուեցան Ս. Աթոռոյս մատակարար Հոգ. Տ. Միւռուն վրդ. Կրճիկեանի:

Ժ Ա Մ Ա Ն Ո Ւ Մ

Ուրախութիւնն ունինք յայտնելու թէ Հոգ. Տ. Յարութիւն Արք. Մուշեան, որ շորո միտներէ ի վեր կը զարմանուէր Պէլլոսթի Ամբրիկեան Հիւանդանոցին մէջ, խլաւքի և աղիքներու ցաւին համար, կրկին գործողութիւններէ վերջ զարմանուած ու առողջ վերաբարձաւ Ս. Աթոռ:

Սիւրն, յանուն Նորին Ամենապառուօթիւն Ս. Պատրիարք Հոգ, իր շնորհակալեքը կը յայտնէ Ամբրիկեան Հիւանդանոցի մերազն և օտար բուր մեծատաղանդ բժիշկներուն ու ծառայողներուն, որոնց Աստուծոյ իրեն գործակիցներ, այնքան խնամքով գիտնու հսկել մարգբուր կեանքին վրայ:

Տ Խ Ր Ո Ւ Ն Ի



Իտրունէկ մեղով կ'արձանագրենք հոս, մահը Հանրապիպիցի Տիրացու Գիրակոս Գիրակոսեանին, որ տարիքէ մը ի վեր միայն ժառ կը կազմէր Ս. Աթոռոյս Միաբանութեան, Հանրացեցաւ ծառայատէր էր ու բարի և իր միակ միջնարութիւնը կը գտնէր Ս. Աթոռոյ ծառայութեանը մէջ: Հակառակ իր մասին տածուած բուր խնամքներուն, կարելի չեղաւ փրկել վիճել: Հանգիստ իր հոգիին:

# 1947-ի “ՄԻՈՆ,” ԿՐ ՆՈՒԻՐԷ

Մրուսադեմեճ՝ Հոգ. Տ. Յարուքիւն Աբղ. Մուսեան՝ Օր. Ովսաննա ձիզմեհեանի (Պէյրուք):

## ՍՏԱՑՈՒԱԾ ՇՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ

ՈՒՆՏԱԳՆԱՑՈՒԹԻՒՆ Ի ՀԱՅԱՍՏԱՆ, ԴԵՐԵՆԻԿ Եպիսկոպոս, Պէյրուք, 1947, էջ 163:

*Histoire D'Arménie: (du X Siècle au VI<sup>e</sup>)* Av. J. C. Nicolas Adontz: Fonds Melkonian: Paris, 1946, page 443:

*Discoveries at St. John's, Ein Karim, 1941-1942*, by Fr. Sylvester J. Saller, O. F. M. Jerusalem, 1946.

*A Voyage Beyond the Seas (1346-1350)*, Fra Niccolò of Poggibonsi, translated by Fr. T. Bellorini O. F. M. and Fr. E. Hoade O. F. M. Jerusalem, 1945.

*Libro D'oltramare (1346-1350)*, Fra Niccolò da Poggibonsi, Gerusalemme, 1945.

*Armenien Einst unt Jetzt*, C. F. Lehman - Haupt, I. II. Berlin. 1910.

Նուէր՝ Յիսուս Դաւիթ Յկ. Քաղեոսեանէ (Պաղատա)

ՀՌԱՍՍԵԼԱՍ, արքայորդին Եթովպիոյ, Թրքժ. անգլ. Պարոն Յովնաննէս Ավղալ-Էանց, Կալկաթա, 1826:

ՃԱՒ, զոր ասաց վարժապետ Պարոն Յովնաննէս Ավղալեանց, Վեհեօրկ, 1858: միջէ:

## Յ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն

### ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՃՆԵՐ,

Վիեննայի մէջ անցած ամառ Աւստրիայի Հայ Միութիւնը կազմուեցաւ եւ տեղապան իշխանութիւններու կողմանէ հանչուեցաւ:

Միութիւնը Աւստրիայի Հայութեան կազմակերպութիւնն է եւ արդէն սկսած է իր քաղաքացուտ ծառայութիւնը: Մշակութային եւ ազգային նպատակներու հետ, Միութիւնը ծրագիր ունի նաեւ ներգաղթի հարցերով զբաղելու: Խորհրդային ՀԱՅԱՍՏԱՆԻ հետ կապ հաստատած է եւ պարբերաբար կը ստանայ գիտական երկեր, օրաթերթեր եւ նկարներ:

Աւստրիայի Հայ Միութիւնը կը փափաքի արտասահմանի հայ կազմակերպութիւններու հետ եւս եղբայրական կապ հաստատել եւ կը խնդրէ անոնց հետ յարաբերութիւն մշակել: Միութեան հասցէն.

*Armenischer Verein in Österreich*

Wien I, Dominikanerbastei 10

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

**Վ Ա Ր Զ Ա Կ Ա Ն Ա Ջ Դ**

ՍԻՐՆԻ բաժանորդներէն յատկապէս կը խնդրուի պատաս-  
խանել մեր պարտուց ծրանուցագրերուն, կարելի փութով փա-  
կելով իրենց բոլոր յետեալ պարտքերը:

Վարչութիւն ՍԻՐՆԻ

**Լ Ո Յ Ս Տ Ե Ս Ա Ի**

Ե Ղ Ի Շ Է Ա Ր Ք Ե Պ Ի Ս Կ Ո Պ Ո Ս Գ Ո Ւ Բ Ե Ա Ն

**Ը Ն Թ Ա Ց Ք**

**Ի Գ Ի Ո Յ Բ Ա Ր Ք Ա Ռ**

**Ա Ռ Ա Ջ Ի Ն Տ Ա Ր Ի**

Թ. Տ Գ Ա Գ Ի Ո Ւ Թ Ի Ի Ն



**Ե Բ Ո Ւ Ս Ա Ղ Է Ս**

**Տ Մ Ա Ր Ա Ն Ա Ր Ք Ո Յ Ե Ա Կ Ո Ր Ե Ա Ն Ն**

**1947**

"**SION**," an Armenian Monthly of Religion, Literature and Philology

Printed in

**JERUSALEM — PALESTINE**